

# ՏԵՂԵԿԱԴՈՒ

## DEGHEGADOU

Հրատարակութիւն Գանիրէի Հ.Բ.Ը.Մ.ի

نشرة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة

ՏԵՂԵԿԱԴՈՒ



ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 97-ՐԴ  
ՏԱՐԵԼԻՑԻ ՆՅՈՒՏ

ԱՌ-ՅՕ  
ԲԱԲԱԶԱՆԵԱՆԻ  
90-ԱՄԵՐԻԿԻ  
ՅՈՒՆԵՐԵԿՈՅ



Պաշտօնաթերթ Գահիրէն  
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան  
Հեռախոս: 22916444 - 24151127 - 24152478  
Հեռապատճեն: 22916916

Periodical published by  
Armenian General Benevolent Union - Cairo  
Tel.: 22916444 - 24151127 - 24152478  
Fax: 22916916  
e-mail: agbuegypt@gmail.com  
www.agbuegypt.org

نشرة دورية  
لجمعية القاهرة الخيرية الأرمنية العامة  
ت: ٢٤١٥٢٤٧٨ - ٢٤١٥١٢٧ - ٢٢٩١٦٤٤٤  
فاكس: ٢٢٩١٦٩١٦

## ԽՍԲԱԳԻՐ Շաբէ Մարգարեան

## ԽՍԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՃՐԴԱՏՈՒ Պերճ Թերզեան

## ՍՐԲԱԳՐԻՉ ՎԵՐՍՈՒԳԻՉ Անայիս ճիզմեճեան

## ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԶԵՒԱԽՈՐՈՒՄ Շահէ Լուսարարեան

## ՀԱՍԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾԱՐՈՒՏՁԵ Շաբէ Մարգարեան Վարդուիի Արթինեան Գարուին Յէշէմա

## ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Nubar Printing House

«Տեղեկատու»-ի ներկայ թիվին հետ  
կը բաժնուի Տիար Պերճ Թերզեանի  
«ԳԱՀԻՐԷՒ ՀԲԸՆ-Ի ՍԱԹԵՆԻԿ ՉԱ-  
ԳԸՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՐԱՍՏԱՐԱԿՉԱ-  
ԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ» (Հայ  
Գիրքի Տպագրութեան 500-ամեակին  
Առթիւ)» խորագիրը կրող առանձին  
գրքոյլ-յաւելուածը:

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ապրիլ Վեցը՝ Յին Յայոց Մայրութեան Նուիրուած Տօնական Օր Ծ. Ս	1
Ապրիլ 24-ը Եգիպտոսի Մէջ «Տ»	2
Անսախադէա Յուշ-Երեկոյ «Բաբաջանեանական Տարուան» Տօնակատարութիւններու Լոյսին Ներքոյ Լիիթ Յովհաննիսիսան Արեւմտահայերէի Վերածեց՝ Ծ. Ս.	4
Յարցագրոյց Մօ. Միհրան Ղազէեանին Յետ	8
Յայ Ժողովուրդին Մէրն Ու Յարգանքը Գլխուս Վրայ Թագ Են Եւ Մրտիս Ծքանչան Ու Ծարժող Ոյժ	12
Յայ Գրողներու Յամահայկական 6-րդ Յամաժողովը Երեւանի Մէջ «Տ»	14
ՀԲԸՆ-ՀԵԸ-Ի Լիբանանի «Խօսնակ» Ամսաթերթի Խմբագիր Յամբիկ Մարտիրոսնեան Արժանացաւ ՀՀ Պետական Պարգևին Արեւմտահայերէի Վերածեց՝ Ծ. Ս.	15
Տարիա Կամսարական - Եգիպտահայ Մէծ Արուեստագիտուիին Ն. Թ.	16
Ճորճ Պուռնութեանի «Ամփոփ Պատմութիւն Յայ Ժողովուրդի» Յատորին Արաբերէն Յրատարակութիւնը Թրգմ. Ա. Ճ.	18
Լոյս Տեսաւ Տոքթ. Սուրեն Պայրամեանի «Յայ Գիրքը Եգիպտոսի Մէջ: 1888-2011, Մատենագիտական Ցուցակ» Յատորը «Տ»	18
«Մշոյ ճառընտիր»-ը Փրկած Երկու Կիներուն Նուիրուած Յուշարձան «Տ»	19
Ծիծեցաւ ՀԲԸՆ-ի Վեթերան Անդամ Տոքթ. Անդրեաս Ծովիկեան Արեւմտահայերէի Վերածեց՝ Ծ. Ս.	20
Ոչ Եւս է Բանաստեղծ Եւ Դաստիարակ Զարեհ Մելքոննեան Գահիրէի ՀԲԸՆ-ի Տարեկան Ընդհանուր Ժողովը Թրգմ. Ա. Ճ.	20
Գահիրէի ՀԲԸՆ-ը 30 000 Ե. Ո. Կը Նուիրէ Գահիրէի Յամալսարանի Յայագիտական Կեղրոնին Թրգմ. Ա. Ճ.	21
Յամալսարանական Յաջողութիւն Թրգմ. Ա. Ճ.	22
Ս. Թերեզա Ակումբը Յայագական՝ Գահիրէի ՀԲԸՆ ՆՈՒՊԱՐԻ Վեթերան- Ներու Եւ 13 Տարեկաննեն Վար Տղոց Ֆութապոլի Զոյց Մրցաշարթերուն Թրգմ. Ա. Ճ.	22
Գահիրէի ՀԲԸՆ ՆՈՒՊԱՐԻ Զատկուան Պազարը Թրգմ. Ա. Ճ.	23
Գահիրէի ՀԲԸՆ ՆՈՒՊԱՐԻ 13 Տարեկաննեն Վար Ֆութապոլի Խումբը 3-րդ Կը Յանդիսանայ «ՊԱՕԿ» Մարզական Ակումբի Մրցաշարթերուն Թրգմ. Ա. Ճ.	23
Արմեն Վարժապետեան Ախոյեան՝ Գահիրէի ՀԲԸՆ ՆՈՒՊԱՐԻ 2012-ի Գնդամուղի Մրցաշարթին Թրգմ. Ա. Ճ.	24
Անդամական	



# ԱՊՐԻԼ ՎԵՅՑԸ՝ ՀԻՆ ՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ՆՈՒԻՐՈՒԹԾ ՏՕՆԱԿԱՆ ՕՐ

**ՄԱՅՐ...**

Մայրը բոլոր ժամանակներուն եղած է եւ կը մնայ բարիին, վսեմին, ներողամտութեան ու անձնուիրութեան անսպառ աղբիւրը:

Իր մօր սիրով սիրտը լեցուն իմաստասէր մը ըսած է. «Աստուած ալ կը գտնես, սակայն յաւերժութիւն դարձած մօրը՝ երբ’ը»:

Իրական արժեքները արդէն իսկ պետք չունին փառաբանուելու, սակայն՝ որքան ալ ճիխ ածական-ներով փորձենք յայտնել մեր երախտագիտութիւնը ՄԱՅՐԵՐՈՒՄ, տակաւին բաւարար չեն արտայայտելու մեր խորունկ սէրն ու անբացատրելի զգացումը անոնց հանդէպ: Ահա թէ ինչու անհատներ եւ ապա պետութիւններ նշանակած են մայրերը փառաբանելու տօնական օրեր:

Մայրերու օրուան նըւիրուած առաջին տօնակատարութիւնները եղած են իին Յունաստանի մէջ՝ աստուածներու մայր Ռեան պատուելու համար:

Իին հայերը «Մայրութեան» նուիրուած պաշտամունքի օր ունեին: Վեց Ապրիլին, աստուածներու քաղաք Բագարանի մէջ, մայրութեան պաշտամունքի տօնախմբութեան օր եղած է՝ նուիրուած Արամազդի դուստր Անահիտին, որ եղած է հայոց մայրութեան, պտղաբերութեան եւ զգաստութեան «Մայր Դիցուիհի»ն: Զայ ժողովուրդը՝ իր արքաներուն հետ այդ օրը փառաբանած է մայրութեան խորհրդանշի դիցուիհին՝ անոր ոսկեձոյլ արձանին մատուցանելով երկրին մայրացած արտերու եւ այգիներու բերքը:

Յետագային, Գրիգոր Լուսաւորիչ արդիւնով Անահիտի պաշտամունքը, Ապրիլ 7-ը հաստատած է իբրեւ Գաբրիէլ Քրեշտակապետի «Աւետման Օր», որ դարձեալ մայրութեան նուիրուած տօնական օր մըն է:

1600-ականներուն, անգլիացիք մեծ պահքի չորրորդ Կիրակին կը տօնախմբէին իբրեւ «Մօր Այցելութեան Օր», որ ժամանակի ընթացքին վերափոխւելով՝ վերանուանւած եր որպէս «Մայրական Կիրակի»ի տօնական օր մըն ներու օր:

1872 թուականին Միացեալ Նահանգներու մէջ ժուլիա Վարս Յոռևի կողմէ կը թելադրուի նշել «Մայրերու Օր»՝ որպէս խաղաղութեան ծօնուած օր մը:

Իսկ ֆիլատելֆիացի Աննա ճարվիս, որ 8 տարեկանին կը կորսնցնէ իր սիրելի մայրը, տարիներ վերջ մօրը հանդէպ իր տածած անսահման սէրը եւ անօր յիշատակը յարգելու համար 1907-ին արշաւ մը կը սկսի՝ «Մայրերու Ազգային Օր» նշանակելու համար: Տարիներ շարունակ անհիկա իր համախնիներուն հետ նամակներ կը յդէ նախարարներուն եւ քաղաքական գործիչներուն, եւ վերջապէս 1914-ին, ԱՄՆ-ի նախագահ Ուլուտրո Ռիլսըն, պաշտօնական յայտարարութեամբ, Մայիսի երկրորդ Կիրակին կը հոչակէ որպէս «Մայրերու Օր», զոր ներկայիս շատ երկիրներ կը տօնեն:



Ծ.Ս.



## ԱՊՐԻԼ 24-Ր ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

97 ՏԱՐԻ՝ ԽՈՒԿ ԵՒ ԱՂՈԹՔ  
97 ՏԱՐԻ՝ ՎՐԵԺ ԵՒ ՊԱՐԱՆՉԱՏԻՌՈՒԹԵՒ  
97 ՏԱՐԻ՝ ԱՆԱՄՈՇ ՈՒՐԱՑՈՒՄ

Ուրիշ բառեր աւելորդ պիտի ըլլան, քանզի բառերն անզօր են եւ տկար՝ արտայայտելու համար այս մեծ ցաւն ու հոգու ճիշը, զորս կը զգանք մենք: Եւ այդ զգացումները որոշ չափով փարատելու համար, պայքարի եւ պահանջատիրութեան արշաւներուն զուգահեռ, ամեն տարի մենք՝ ՀԱՅԵՐՍ սրբորէն կ'ոգեկոչենք ու մեր յարգանքի տուրքը կը մատուցենք Յեղասպանութեան զոհ գացած մեր մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներուն:

Ինչպէս ամեն տարի, այս տարի եւս Ապրիլ 24-ը պատշաճօրէն նշուեցաւ Գահիրեհի մեջ:

Երեքշաբթի, 24 Ապրիլ 2012, երեկոյեան ժամը 6-ին, Թեմիս Բարեխնամ Արաշնորդ Գերշ. S. Աշոտ Ս. Եպիսկոպոս Մևացականեան սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Գահիրեհ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մեջ՝ Հայոց Յեղասպանութեան 97-րդ տարելիցին արիթով:

Պատարագին ներկայ էին ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Արմեն Մելքոնեան եւ Տիկինը, դեսպանատան անձնակազմի անդամներ, Գահիրեհ Թեմական ժողովի փոխ ատե-

յիշատակը յարգող ազգայիններ:

Ս. Պատարագի ընթացքին՝ կարեւորելով օրուան խորհուրդը, Սրբազն Հայոք իր յուղումալից խօսքին մեջ կոչ ըրաւ Ներկաներուն՝ ըսելով. «Մեր բիւրաւոր նահատակներու յիշատակին համար, մենք բոլորս պարտաւոր ենք մեր գոյութիւնը իմաստաւորել նո՞ր խորհուրդով, նո՞ր մօտեցումով՝ մեր ազգային կեանքին մեջ նո՞ր շունչ ու ոգի արթնցնելով»: Այս պատգամ-կոչը մասնաւորաբար ուղղուած էր Երիտասարդներուն, «որոնց մեջ պարտինք սերմանել ազգասիրութիւն, հայրենասիրութիւն եւ նուիրում՝ հայուն ու անոր հոգեւոր եւ մշակութային արժեքներուն»:

Ս. Պատարագի եւ հոգեհանգստեան արարողութիւններուն երգեցողութիւնը կատարուեցաւ «Ճնորհալի» եւ «Վրաքս» երգչախումբերու կատարմամբ:

Յաւարտ արարողութիւններուն հոգեւոր եւ դպրաց դասերու ուղեկցութեամբ ներկաները յառաջացան դեպի Եկեղեցւոյ մեջ գըտնըլող նահատակաց մատուռ, ապա ՀՀ դեսպանութեան եւ Ազգային Իշխանութեան կողմէ ծաղկեպսակներ դրուեցան Եկեղեցւոյ շքրշաբակին մեջ Յեղասպանութեան զոհերու յիշատակին կանգնեցուած խաչքարին առ-



Ohan Janikian

Նապետը, Զաղաքական ժողովի ատենապետը եւ Ազգային Իշխանութեան անդամներ, Գալուստեան եւ Նուպարեան Ազգային Վարժարաններու տնօրենները, ուսուցիչներ ու աշակերտներ եւ մեր անմեղ նահատակներու

շեւ, ուր դարձեալ հոգեհանգստեան աղօթք բարձրացուեցաւ առ Աստուած՝ Մեծ Եղեռնի մեկ ու կես միլիոն նահատակներու հոգւոցն ի հանգիստ:

\* \* \*

Այս սուրբ եւ խնկելի օրուան առիթով դասախոսութեան տալու համար դուրսէն ծանօթ անձնաւորութիւն մը հրաւիրելու աւանդութիւնը, այս տարի եւս պահպանուեցաւ:

Հայոց Յեղասպանութեան 97-րդ տարելիցին առիթով՝ այդ հարցին շուրջ իր կարեւոր մտքերը, կարծիքները եւ գաղափարները մեզ փոխանցելու, մեզի հետ կիսելու եւ ի վերջոյ մեզ հետաքրքրող հարցումներուն պատասխանելու համար, Գահիրէի Ազգային Իշխանութեան կողմէ ԱՄՆ-էն հրաւիրուած էր «Քաղաքացիութեան համար գործադրութեան համար» գործի հրատարակիչ եւ խմբագիր, Միացեալ Հայկական Ֆոնտի նախագահ Տիար Յարութ Սասունեան:



Ohan Janikian

Ծաբաթ, 28 Ապրիլ 2012-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Յեղափոխութեան հանդիսարահին մեջ հիւր բանախոսը ելոյթ ունեցաւ՝ հայութեան պահանջատիրութեան, Յեղասպանութեան ճանաչումի եւ արդարութեան հետապնդումի հարցերուն շուրջ:

Դասախոսութեան ներկայ էին ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, Գահիրէի թեմական եւ Քաղաքական ժողովներու ատենապետները եւ Ազգային Իշխանութեան անդամներ եւ այս հարցով հետաքրքրուած գաղութիս բազմաթիւ անդամներ:

Բացման խօսքով հանդէս եկաւ Քաղաքական ժողովի փոխ ատենապետ Տիար Շանթ Կապէյեան՝ նախ հակիրճօրէն ներկայացնելով օրուան բանախոսը եւ ապա հրաւիրելով զինք ելոյթ ունեսալու:

Յարգելի բանախոսը մանրամասնօրէն մատևանշելով Հայոց Յեղասպանութեան անժխտելի փաստերը եւ պատմական անդրադարձ մը ընելէ ետք, ամփոփեց իր շահեկան ելոյթը՝ ըսելով. «Հայ ժողովուրդը Յեղասպանութեան ճանաչումը անդին եւ աւելի կարեւոր՝ կը պահանջէ արդարութիւն, վերատիրանալու համար իր կորսեցուցած կալուածներուն եւ պատմական հողերուն, որուն համար պէտք է կազմակերպուիլ թէ՛ համայնքն ներս եւ թէ՛ Սփիտօքի տարածքին ու պէտք է որդեգրել համագաղութային միասնականութիւն: Միաժամանակ պէտք է մաս կազմել տուեալ երկրի քաղաքական, մշակութային կեանքին, ազդեցիկ կապեր հաստատել երկրի դեկավարութեան, մամուլին ու մտաւորականութեան հետ:

Ամէն մարդ իր կարողութեան չափով մասնակցութիւն պէտք է բերէ, քանի որ ասիկա համաժողովրահին ԴԱՏ է, ամէն մէկ հայու ԴԱՏԸ է: Ամէն մէկը պահանջատէր ու պատասխանատու է ՀԱՅ ԴԱՏԻՆ համար եւ օտարը չէ՝ որ պիտի լուծէ մեր խնդիրը, այլ մենք անձամք՝ մեր ուժերով, մեր համախմբուածութեամբ, մեր ճիշդ քայլերով»:

Յանդիսութեան աւարտին Առաջնորդ Սրբազն Յայրը փակման խօսքին մէջ Ազգային Իշխանութեան եւ ներկաներուն անունով շնորհակալութիւն յայտնեց Տիար Յ. Սասունեանի՝ իր սուր ժամանակէն գաղութիս սիրով տրամադրելուն համար:

Դարձեալ Յեղասպանութեան 97-րդ տարելիցին առիթով, Կիրակի, 20 Ապրիլին, կ.թ. ժամը 1:00-ին՝ Աղեքսանդրիոյ Պողոսեան Ազգային Վարժարանի «Մելգոնեան» հանդիսարահին մէջ, յարգարժան Յարութ Սասուն-



Ohan Janikian

եան հանդէս եկաւ «Ի՞նչ է Հայութեան Պահանջը: Յեղասպանութեան ճանաչում թէ Արդարութեան Հետապնդում» նիւթով:

«Տ»



## ԱՆԱՊԻՏԵԼԻ ՅՈՒՇ-ԵՐԵԿՈՅ «ԲԱԲԱԶԱՆԵԱՆԱԿԱՆ ՏԱՐՈՒԹԱՆ» ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹ-ԻՒՆԵՐՈՒ ԼՈՅՍԻՆ ՆԵՐ-ՔՈՅ

Առևո Բաբաջանեանի երաժշտութիւնը...

Դմայիչ... տարերային...յախուռն ու անսահման սիրով ներշընչուած, շողարձակ երաժշտութիւնը փոքր տարիքես ուղեկցած ու կրթած է զիս՝ իր բագման մեղեդայնութեամբ եւ գոյներով հարուստ ներկապնակով։ Եւ այսօր ալ բաբաջանեանական հնչիւնները կը գերեն բոլորին բացարձակապէս՝ անկախ տարիքեն, ճաշակէն ու նախասիրութիւններէն։ Անոր երաժշտութիւնը հոգեհարազատ ու սիրելի է Նորին Գերազանցութիւն մաքրամաքուր արուեստը գնահատող աշխարհի բոլոր երաժշտներուն ու երաժշտասէրներուն...։

Փետրուար 17-ին, Յելինոպոլսոյ Պըլըթանեան սրահը գեղեցիկ անակնկալներու երեկոյ մըն էր... Մեծ անհամբերութեամբ կը սպասէի Առևո Բաբաջանեանի 90-ամեակին նույիրուած համերգին, որ երկրի անկայուն վիճակին պատճառով բազմից յետաձգուած էր, եւ վերջապէս կը կայանար։ Մինչ համերգին սկսիլը կը թերթատի յայտագիր-գրքոյկ-երգարանը, զոր սրահին մուտքին մօտ հանդիսատեսին կը բաժնուէր։ Վտիկա առաջին անսպասելի անակնկալն էր..., քանզի թերթատելով գրքոյկը՝ հասկցայ, որ անսախադէա իրողութեան մը ականատեսը ըլլալու եմ...։

Այս բացարձիկ համերգը, որ «Երազանք» անուանուած էր, կայացաւ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. S. Աշոտ Ս. Եպս. Մնացականեանի հովանաւորութեան ներքոյ՝ Գահիրէի Ազգային իշխանութեան կազմակերպութեամբ, Գահիրէի Ազգային Առաջնորդարանի «Արաքս» երգչախումբի գեղեցիկ կատարողութեամբ։



Առաջին անգամը չէ, որ կը մասնակցիմ Եգիպտահայ համայնքի երաժշտական-մշակութային միջոցառումներուն, եւ առիթեն օգտըլով՝ կ'ուզեմ երախտիքի խօսքս ուղղել ազգային մարմիններուն՝ հայանպաստ ու հայրենանուեր համախմբուածութեան, մեր ազգային ինքնութեան եւ մեր մշակոյթի նմանօրինակ բացայայտման համար։

Գահիրէի Ազգային Առաջնորդարանի «Արաքս» երգչախումբը, որ մասնաւոր համերգներով կը տօնախմբէ նշանաւոր անձերու ու նշանակելի երեւոյթներու տարեդարձները, հաւատարիմ մնալով իր որդեգրած գործունեութեան սկզբունքներուն՝ բացարձիկ համերգ մը ներկայացուց, Եգիպտահայ համայնքին խոնարհումը բերելով Առևո Բաբաջանեան մեծանուն երգահան-դաշնակահարին։

Ըսանվեց ինքնատիպ կատարում՝ մեներգ, խմբերգ, դաշնամուրային մեևանուագ, մեևապար, խմբապար եւ մեկեն միւսին անցումը համեմող հանդիսավարի խօսք՝ փոքրիկ դրուագներ Բաբաջանեան մարդուն, հայուն եւ երաժշտահանին (քոմպոզիթոր) կեանքեն։ Ահա հակիրճ ուրուագիծը լեփ-լեցուն դահլիճին մէջ կայացած հանդիսութեան... իսկ այս ամենուն ետին տեւական, տքնաշան եւ անգնահատելի ստեղծագործական աշխատանք մը, որ միայն փակագիծերը բանալով եւ մասնաւոր շեշտադրումներ ընելով կարելի է ներկայացնել։

Բաբաջանեանի երգերուն մեծ մասը գրուած են հեղինակին Մոսկուա բնակած տարիներուն՝ ռուսերէնով։ Այդ է պատճառը, որ մեր աշխարհահրչակ երաժշտահա-

Նի երգերէն շատերը պարզապէս հասանելի չեն եղած սփիտքահայ ունկնդրին՝ դուրս մնալով սփիտքահայ երաժշտական կեանքնեն ու մշակոյթնեն:

Գրեթէ երկու տարի առաջ եր, երբ առիթով մը Գահիրէի «Հայ Գեղարուեստասիրաց Միութեան» բացօդեայ «Հայ Տանիք»-ին վրայ կայացած ընկերական գրոյց-բանավէճի մը ընթացքին խօսք բացուեցաւ Բարաջանեանի մոգական երաժշտութեան մասին եւ հպանցիկօրէն բարձրաձայնուեցաւ այս մտահոգութիւնը, ներկայ եր նաեւ «Արաքս» երգախումբի գեղարուեստական դեկավար եւ խմբավար Միհրան Ղազէլեան (քչախոս՝ ինչպէս միշտ): Ղիմա միայն հասկցայ, որ թերեւս անիկա արդէն մտովի կ'ուրուագծէր իր առաքելութիւնն այդ հարցին մէց:


Թարգմանութիւնն ինքնին բարդ արուեստ մըն է. երգի մը խօսքերու թարգմանութիւնը՝ կրկնակի բարդ, իսկ բարաջանեանական երգի պարագային՝ ոսկերչական աստիճանի դժուարին, քանզի անոր եւ խօսքերու հեղինակներու ստեղծագործական կենդանի աշխատանքը զուգահեռաբար ընթացած է: Եղած է մէկ ամբողջութիւն, սրտի մէկ բարախիւն, տարի եւ ինչիւնի համաձուլուածք մը, եւ երաժշտահանն ու հեղինակները նոյնիսկ դժուարացած են տարանջատել, թէ որը որմէ բխած է: Խորիրդային եւ ներկայիս ռուսական պոեզիայի մեծանուն ներկայացուցիչներու (Ռոպերթ Ռոժտեսթվենսքի, Անդրէյ Վոզնեսենսքի, Եւկենի Եւթուշենքո...) եւ Բարաջանեանի համագործակցութեամբ ծնուած երգերը անգերազանցելիութեան աստիճանի կատարեալ են: Ես անձամբ այն թերահաւատուերէն մին եղած եմ, որ անհաւանական նկատած են այդ երգերու թարգմանական հևողութիւնը...

Եւ ահա, ռուսերէն բնագրերով այդ ամենայայտնի ու սիրուած երգերէն մօտ մէկուկես տասնեակը, առաջին անգամը ըլլալով, արեւմտահայերէն ինչեցին՝ «Արաքս» երգախումբի ու մեներգիչներու կատարմամբ, Միհրան Ղազէլեանի գեղարուեստորէն բարձրարժէք եւ համահունչ թարգմանութեամբ: Պահպանուած էին գունային եւ ինչիւնային ամբողջ խորութիւնը, բանաստեղծական խօսքի կշռոյթը, պատկերայնութիւնն ու տիպականութիւնը...

Թերահաւատութիւնս առաւել քան փարատուած էր:

Այս թարգմանութիւններն իրենց ընթացքը դեռ երկար կը շարունակեն եւ բարաջանեանական «Նոքթիւրն», «Հարսանիք», «Կը Յիշեմ՝ Ուրեմն Կ'ապրիմ», «Կանչէ Զիս», «Զմրան Սեր», «Երազանք Մը Պահէ», (Ռոպերթ Ռոժտեսթվենսքի), «Սիրոյ Տարի» (Անդրէյ Վոզնեսենսքի), «Չուարճանիւ», «Հետքերը Ձո՞» (Եւկենի Եւթուշենքո), «Թագուիի Գեղեցկութեան» (Անաթոլի Կոռոխով) ... հիասքանչ երգերը արդէն նաեւ մայրենիով կը յուզեն ու կ'ոգեւորէն սփիտքահայ, ինչու ոչ՝ նաեւ հայաստանեան կատարողները եւ ունկնդիրները:

Կ'ուզեմ մասնաւորել նաեւ այն, որ մեծանուն երաժշտահանի մեներգներէն շատերը առաջին անգամ ինչեցին որ-





պես խմբերգ: Տպաւորիչ էր յատկապես «Նոքթիւրն»-ի խըմբերգային մեկնաբանութիւնը:

Գաղտնիք չէ, որ դաշնամուրային այս հոգեցունց կտաւը Առևո Բաբաջանեանին համար ամենանուիրականներեն մեկն էր: Բաբաջանեան-դաշնակահարն անզուգական էր: Անոր հանճարեղ հոգիին թրթիռները մատներու հպումով կը փոխանցուեին ստեղներուն եւ հնչիւններու այնպիսի ելեւ-ջումներ կը յորդէին, որ կը թուեր, թէ վիթխարի դաշնամուրային նուագախումբի մը կատարումը կը լսես:

...Յերթական հեղինակային համերգե մը ետք, Ոնժտեսթվենսքի կը մօտենայ Բաբաջանեանին, եւ «Նոքթիւրն»-ի կախարդանքով արբեցած, խօսքեր գրելու պատրաստակամութիւն կը յայտնէ: Վարպետը կը պատասխանէ. «Ոյս մեկն իմ դաշնամուրային մեկնաբանութեամբս պէտք է ինչէ՝ քանի ես կամ. ինձմե ետք՝ կը վարուիս քու սրտիդ թելադրանքով»: Եւ երաժշտահանի մահուան առաջին տարելիցին յուշ-երեկոյին, «Նոքթիւրն»-ին կը միանայ բանաստեղծի սրտին բաբախիւնը... մինչ յուզուած դահլիճը կ'արտասուեր...

«Նոքթիւրն»-ի խմբերգային կատարումը, այն ալ արեւմտահայերենով, դաշնամուրային բարձրակարգ նուագակցութեամբ՝ այնպիսի յուզականութիւն մը հաղորդեց ստեղծագործութեանը, որ բեմի մեծադիր լուսանկարէն մեզի նայող Բաբաջանեանի հայեացքը կարծէք թէ կենդանացաւ... Չե՞ որ «Նոքթիւրն»-ին միացած էին նաեւ մաեսթրոյի, մեր համայնքի մասնագետ եւ սիրող երաժիշտ-կատարողներու սրտի զարկերը:

Ու վերստին վերապրեցայ Բաբաջանեանին ծօնուած մարգարեացած տողերը.

...«Մի՛ հաւատաք իմ համրութեան,  
Նոյնիսկ եթէ յանկարծ իյնամ,  
Նոյնիսկ եթէ երթամ անյոյս,  
Ո՛չ թէ հողին մեջ կ'երթամ,  
Ո՛չ թէ հողին, այլ՝ երգերու»:  
(«Մի՛ Յաւատաք» խօսք՝ Ռ. Ոնժտեսթվենսքի, արեւմտահայերեն թարգմանութիւնը՝ Ս. Ղազելեան)

\* \* \*

(ՅԳ)- Թերեւս դժուար է տպաւորութիւններս եւ յուզումն յօդուածի մը սեղմ շրջանակներուն մեջ ամփոփել, իւրաքանչիւր կատարում վերլուծել եւ մեկ առ մեկ նշել բոլորին անունները:

Այնուամենայնիւ, փակագիծերը բանալով՝ կ'ուզեմ առանձնայատուկ մատնանշել եգիպտահայ փորձառու եւ վաստակաշատ երաժշտագետ-դաշնակահար Յայկ Աւագեանի մասնակցութիւնը, որ «Ելեկիա»-ի կատարումով հմայեց ուսկնդրին եւ ապա դաշնամուրային համահունչ նուագակցութեամբ ընկերացաւ





Оhan Janikian



Ohan Janikian



Ohan Janikian



Ohan Janikian

Երգչախումբին ամբողջ համերգին ընթացքին:

Բարաջանեանական համերգին «Արաքս» -ը ներկայացաւ նաեւ մասնաւոր այս ելոյթին համար կազմուած պատահիներու պարախումբով (պարուսոյց եւ տարագներու հեղինակ՝ Սիրան Յակոբեան-Գարգուր):

Համերգն իրենց մեներգներով զարդարեցին Գոհար Ղազելեանը, Սիլվա Թերզիապաշեանը, Լալա Նիկոլեանը, Վրա Թեօհնելեանը, Սերճ Սետէֆճեանը, իսուստմալից մեներգիչ Դարրոցականներ Գոհարիկ Վարդանեանը, Մկրտիչ Աւետանեանը եւ Ռուբեն Սատրը...

Վարձքերևիդ կատար սիրելի արաքսիներ, շարունակելի յաջողութիւններ եւ նոր բեմեր կը մաղթեմ բոլորիդ:

Եվ վերջապէս, առիթեն օգտուելով, մեկ անգամ եւս կը շնորհաւորեմ երգչախումբի գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Մօ. Միհրան Ղազելեանը՝ այդ օրերուն լրացած իր 50-ամեայ յորելեանին առթիւ, մաղթելով անոր անսպառ եռանդ եւ ստեղծագործական յաջողութիւններ:



Ohan Janikian

*Լիլիթ Յովհաննիսին  
Արեւմտահայերէնի վերածեց՝ Ծ.Ս.*



## ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՄՕ. ՄԻՀՐԱՆ ՂԱԶԷԼԵԱՆԻ ՀԵՏ



Ohan Janikian

Առևո Բաբաջանեանի ծննդեան 90-ամեակին նուիրուած «ԱՐԱՋՈ» երգախումբի ուսեցած բացարիկ համերգին առիթով, խմբագրութիւնս հարցազրոյց մը ուսեցած է երգախումբի գեղարուեստական դեկավար եւ խմբավար Մօ. Միհրան Ղազէլեանի հետ, զոր կը ներկայացնենք ստորեւ:

**«Տ» Առևո Բաբաջանեանի ծննդեան 90-ամեակին առիթով, 17 Փետրուար 2012-ին Գահիրէի Ազգային Առաջնորդարանի «ԱՐԱՋՈ» երգախումբը հանդէ եկաւ յոբելենական յատուկ համերգով: Ինչպէ՞ս յառաջացաւ բաբաջանեանական համերգ կազմակերպելու գաղափարը եւ ինչպիսի՞ նախապատրաստական շրջան անցած է ան:**

որովհետեւ գիտեի թէ Բաբաջանեանը սիրելի է ամեն անձի համար, որ անոր «Երաժշտութեան համը» գոնէ մեկ անգամ փորձած է, եւ համոզուած էի, որ անմիջապէս սիրելի պիտի դառնար նաեւ անոնց, որոնք առիթը չեին ուսեցած ճանչնալու մեկ անգամէն սիրտ գրաւող այս երաժշտութիւնը: Յետեւաբար մեծ երգահանի ծննդեան 90-ամեակը լաւագոյն պատեհութիւնն էր մեր եգիատահայ գաղութին ներկայացնելու այդ պարզ ու խորունկ եւ անմահ երաժշտութիւնը:

Բաբաջանեանական երգ-երաժշտութեան ազգային եւ հանրամատչելի մասը առաւել կամ նուազ չափով յայտնի է գաղութին երաժշտասեր անդամներուն: Մինչդեռ մեկ այլ հսկայական եւ բարձրարժէք եւ նոյնպէս հանրամատչելի բաժին մը, հայերէն ըլլալուն պատճառով, դուրս մնացած է ոչ միայն մեր գաղութի, այլ ընդհանրապէս սփիւրքեան ուսկնդրի լսադաշտն: Բայց անոր երաժշտութեան շունչը այնքան արդիական է, որ վստահ էի, թէ հայերէն տարբերակով առաւելագոյնս ընկալելի պիտի դառնար:

**«Տ» Ինչպէ՞ս ծրագրեցիք լուծել այդ խնդիրը:**

Մ.Դ.-Մեր հանդիսատեսին առաւել մատչելի ըլլալու ճամբուն վրայ, լուծուելիք երկու խնդիր կար: Նախ այն, որ երգերուն մեծ մասը, ստեղծուած ըլլալով հեղինակին Մոսկուա ապրած շրջանին, ռուսերէն էին, հայերէն երբեւ չեին հնչած ո՛չ Յայաստանի մէջ եւ ո՛չ ալ այլուր: Ուստի պէտք էր նախ հայացնել զանոնք, եւ ապա բացարձակ մեծամասնութեամբ, մենակատարի համար գրուած այդ երգերէն, գոնէ մաս մը հարկ էր խմբերգի վերածել: Նախընթաց տարբեր համերգներու նախապատրաստական փորձը եւ Բաբաջանեանի երաժշտութեան նկատմամբ սէրը տուին պէտք եղած համարձակութիւնն ու ոգեւորութիւնը: Այդպիսով, խմբերգներու վերածուեցան 9 մե-

Մ.Դ.-Նախ ըսեմ, որ 20-րդ դարու երկրորդ կեսի երաժշտական մշակոյթի մեր մեծագոյն երախտաւորներէն՝ Առևո Բաբաջանեանի յոբելենական այս երեկոյթը անձամբ ինձի համար երկար սպասուած երազանք մըն էր,



Ներգներ եւ ռուսերին թարգմանուեցան շուրջ 15 երգեր, որոնցմէ 11-ը մաս կազմեցին համերգին: Դիտի ըսեմ, որ նաեւ այս աշխատանքին հետ կապուած հանդիսատեսին կողմէ եղած յետիամերգային դրական արձագանգը համերգային նախապատրաստութեան մէջ եւս յաջողած ըլլալու գոհունակութեան յաւելեալ պատճառ մըն է այսօր ինծի:

**«Տ» Կայի՞ն արդեօք մատուցման ծելի յատկանշական նորութիւններ այս համերգին, որ նախկին նմանատիպ համերգներու ընթացքին չեն եղած :**

Ի՞նչ ըստ իս, պէտք չէ ինքնանպատակ ըլլայ: Այդ իմաստով կային թէ՛ որոշակի նորութիւններ, թէ՛ որոշակի շեշտադրումներու ընդգծումներ:

«ԱՐՎԹՍ» համերգներուն համար նորութիւն կարելի է համարել այն, որ այս անգամ, ներկայացուող նիւթք առաւել ընկալելի դարձնելու նպատակով, որոշուած էր նաեւ հանդիսավար մը ունենալ՝ յանձին Սեւան Տրդատեանի, որ երգահանին մասին կարեւոր տեղեկութիւններով եւ կատարուող երգի ստեղծման պատմութիւնը ներկայացնելու միջոցով (նիւթի պատրաստութիւն՝ Լիլիթ Յովհաննիսիւեան), աւելի լիարժեք կը դարձնէր կատարում-ընկալում փոխադարձ ու անմիջական կապը:

Ուեւ մեծ անհատականութեան նուիրուած յոբելենական համերգի մը գլխաւոր նպատակը տուեալ անձը ինարաւորինս համակողմանի կարենալ ներկայացնելն է, ինարաւորինս հանրամատչելի՝ այդ ներկայացման ընթացքին մէջ ներգրաւելով ինարաւորինս աւելի շատ մասնակից կատարողական կարող ուժեր: Վերջ ի վերջոյ մեծութիւններուն «դիմելու», առաւել եւս, յաւերժութեան անցած մեծութիւններուն դիմելու նպատակն է ոչ թէ անոնց պարզապես փառքը հիւսելը, այլ անոնց եւ անոնց արուեստին ընդմէջն փորձել մենք զմեզ գտնելը, մեր մշակութային ալեծուփ խարիսափումներուն դեկը փարոսամետ դարձնելը, մեր գեղարուեստական ճաշակը կենդանի, արթուն ու բարձրահայեաց պահելը: Այդ իմաստով, արուեստի կատարողական ու տեղեկատուական աւանդական ծեւերուն զուգահեռ (երգ, խմբերգ, նուագ, պար, ասմունք, թատրոն, բանախօսութիւն, համերգավարութիւն, գրաւոր նիւթ եւ այլն), երանի ինարաւորութիւն ըլլար օգտագործելու նաեւ մեր դարու տուած առկայ գիտարուեստի (թեքնիք, հմտասարքային) կարելի միջոցները (շարժապատկեր, լուսային խաղեր, համակարգչային կենդանի կամուրջներ արուեստի այս կամ այն հաստատութեան հետ, հայրենիքի մէջ, թէ՛ աշխարհի որեւէ անկիւն ապրող մշակոյթի այս կամ այն հեղինակաւոր ներկայացուցիչին հետ եւայլն):

**«Տ» Ի՞նչ կ'ըսէք պարային ելոյթներուն մասին, որոնց այս համերգին աւելի ընդարձակ տեղ յատկացուած էր:**

Ելոյթը համեմուած էր հեղինակ-երաժիշտի որոշ ստեղծագործութիւններու պարային բեմականացումներով:

Առաջին անգամ չէ, որ «ԱՐՎԹՍ» երգչախումբին կողմէ իրականացած յոբելենական համերգներուն կ'ընկերանան պարեր՝ թէ՛ որպես ինքնուրոյն կատարում եւ թէ՛ երգչախումբին կամ մեներգին որպես պարակցութիւն: Այդպիսի համադրումներ նախապես ալ եղած են, 2007 թուականն սկսեալ, թէ՛ Սայեաթ-Նովային, թէ՛ Գուսան Շերամին եւ թէ՛ Կոմիտաս վարդապետին նուիրուած յոբելենական համերգներուն: Բայց անոնցմէ ոչ մեկը ունեցած է կատարումներու այս ծաւալը եւ մասնակիցներու այս քանակը: Նախորդ անգամնե-

**Մ.Դ.-** Ընդհանրապես որեւէ ծրագրուած բան, այդ շարքին նաեւ «նորութիւն»ը, (Եթէ պատահական չէ, այլ՝ իսկապես ծրագրած իսկական հայութիւններու ընդգծումներ):

«ԱՐՎԹՍ» համերգներուն համար նորութիւն կարելի է համարել այն, որ այս անգամ, ներկայացուող նիւթք առաւել ընկալելի դարձնելու նպատակով, որոշուած էր նաեւ հանդիսավար մը ունենալ՝ յանձին Սեւան Տրդատեանի, որ երգահանին մասին կարեւոր տեղեկութիւններով եւ կատարուող երգի ստեղծման պատմութիւնը ներկայացնելու միջոցով (նիւթի պատրաստութիւն՝ Լիլիթ Յովհաննիսիւեան), աւելի լիարժեք կը դարձնէր կատարում-ընկալում փոխադարձ ու անմիջական կապը:

Ուեւ մեծ անհատականութեան նուիրուած յոբելենական համերգի մը գլխաւոր նպատակը տուեալ անձը ինարաւորինս համակողմանի կարենալ ներկայացնելն է, ինարաւորինս հանրամատչելի՝ այդ ներկայացման ընթացքին մէջ ներգրաւելով ինարաւորինս աւելի շատ մասնակից կատարողական կարող ուժեր: Վերջ ի վերջոյ մեծութիւններուն «դիմելու», առաւել եւս, յաւերժութեան անցած մեծութիւններուն դիմելու նպատակն է ոչ թէ անոնց պարզապես փառքը հիւսելը, այլ անոնց արուեստին ընդմէջն փորձել մենք զմեզ գտնելը, մեր մշակութային ալեծուփ խարիսափումներուն դեկը փարոսամետ դարձնելը, մեր գեղարուեստական ճաշակը կենդանի, արթուն ու բարձրահայեաց պահելը: Այդ իմաստով, արուեստի կատարողական ու տեղեկատուական աւանդական ծեւերուն զուգահեռ (երգ, խմբերգ, նուագ, պար, ասմունք, թատրոն, բանախօսութիւն, համերգավարութիւն, գրաւոր նիւթ եւ այլն), երանի ինարաւորութիւն ըլլար օգտագործելու նաեւ մեր դարու տուած առկայ գիտարուեստի (թեքնիք, հմտասարքային) կարելի միջոցները (շարժապատկեր, լուսային խաղեր, համակարգչային կենդանի կամուրջներ արուեստի այս կամ այն հաստատութեան հետ, հայրենիքի մէջ, թէ՛ աշխարհի որեւէ անկիւն ապրող մշակոյթի այս կամ այն հեղինակաւոր ներկայացուցիչին հետ եւայլն):

**Մ.Դ.-** Մնալով ցանկութիւններու եւ ինարաւորութիւններու առկայ սահմաններուն մէջ, այս համերգին եւս մեր երգչախմբային



րուն պարողներուն առաւելագոյն քանակը եղած է 4 հոգի, իսկ այս անգամ՝ 15, իսկ աս արդին մեծ թեմ կը պահանջէ: ճիշդ ատոր համար ալ հարկ եղաւ «Պըլքտանեան» սրահին թեմը արհեստական ձեռով մեծցնել: Անշուշտ, եթէ երկրին ներքաղաքական անկայունութիւնն ու անապահով վիճակը համերգի նախապէս որոշուած ու յայտարարուած վայրը («Չայքովսքի» Ռուսական Կենրոն) եւ թուականները (Նոյեմբեր եւ Դեկտեմբեր) չստիպէին փոխել, ապա կ'ունենայինք թէ՝ պատրաստի յարմար ու մեծ թեմ եւ թէ՝ Բարաջանեանի արուեստը մեզի չափ սիրող ու գնահատող ոռու հանդիսատես: Բայց հոգ չէ, կը յուսամ դեռ ուրիշ առիթներ կ'ըլլան:

Կ'ուգեմ յաւելել, որ երգերը պարերով համատեղելուն նպատակը ոչ միայն այդ կատարումները աւելի գունեղ դարձնելն է, այլ՝ երգչախումբն դուրս գտնուող երիտասարդութեան այդ երաժշտութիւնը ծանօթացնելը, գոնե որոշ ժամանակի մը համար այդ երաժշտութեան մէջ պահելը եւ ինչո՞ւ չէ՝ այդ երաժշտութեամբ պատուաստելը: Ինչ որ կը նշանակէ՝ ոչ միայն այդ երաժշտութեան հնչիւնները պարարուեստով մեկնաբանող երիտասարդներու մասնակցութիւն, այլ նաեւ աւելի ընդգրկուն հանդիսատեսային լսարան, որոնք թերեւս պիտի չիտաքքրութիւն այդ երաժշտութեամբ, եթէ պարը զիրենք չիրաւիրեր համերգի:

#### **«Տ» Որքա՞ն եր համերգին ելոյթ ունեցող անդամներուն եւ կատարումներուն թիւը:**

**Մ.Դ.-**Բարաջանեանական այս ելոյթին «ԱՐՎԹՍ» երգչախումբը մասնակցեցաւ 28 անդամներով

(19 սովորական ամսաթիւ և 9 թենոր-պաս): Բարեբախտութիւն մըն էր, որ մեր կողքին ունեինք քաջահմուտ եւ փորձառու դաշնակահար Յայկ Ալագեանը, իսկ յատուկ այս ելոյթին համար հաւաքուած պարախումբը (Սիւզան Յակոբեան-Գարգուրի դեկավարութեամբ) կազմուած էր «ՉԱՆԳԵՉՈՒԻՐ» եւ «ՍԱՐԴԱՐԱԿԱՊԱՏԱԿ» պարախումբերու անդամներէն՝ 15 երիտասարդ-երիտասարդուիիներ, որոնց մեծ մասը երգիչ-երգչուիիններուն գաւակներն էին:

Բարաջանեանի արուեստը լայնօրէն ներկայացնել կարենալու համար մեկ համերգի սահմանները ներ են: Նոյնիսկ դժուար էր երգերու ընտրութիւնը կատարել. ոչ թէ այն իմաստով թէ ի՞նչ երգեր պէտք է ընդգրկութիւն ծրագրին մէշ, այլ՝ թէ մէկը միւսն գեղեցիկ երգերն որո՞նք դուրս ձգութիւն:

Այնուամենայնիւ համերգի ընթացքին ներկայացուեցաւ դաշնամուրային մէկ կատարում, մէկ եռերգ, մէկ քառերգ, 12 մեներգ, 11 խմբերգ եւ հինգ պար: Այս թուարկուած կատարումները յաճախ համատեղուած էին, հետեւաբար անոնց ընդհանուր թիւը քսանվեց էր:

Իրենց անհատական կատարումներով համերգին իւրայատուկ երանգ հաղորդեցին մեներգիչներ Գոհար Ղազելեան, Լալա Նիկոլեան, Սիլվա Թերզի-պաշեան, Արա Ջեսինելեան, Սերճ Սետէֆճեան: Եւ յատկապէս պէտք է նշեմ մեներգիչ-դպրոցականներ Գոհարիկ Վարդանեանի, Մկրտիչ Վլւտանեանի եւ Ռուբեն Սաատի անունները, որոնք ունին երգչային փրոֆեսիոնալ ապագայ կերտելու բոլոր անհրաժեշտ տուեալները եւ վստահ եմ, որ ոչ հեռաւոր ապագային հպարտութեամբ պիտի լսենք անոնց փայլող անունները:

#### **«Տ» Ի՞նչ կ'ըսէք յայտագիր-գրքոյկին մասին:**

**Մ.Դ.-** «ԱՐՎԹՍ» երգչախումբը սովորութիւն ունի յորելենական

մեծ համերգներու տպագիր յայտագիրները պատրաստել օրուան նիւթին համապատասխան յայտագիր-երգարան-գրքոյկներու ձեռով, որոնց անմիջական նպատակն է կարելիութիւն տալ հանդիսատեսին հետեւիլ ինչող երգի բառերուն, իսկ հեռանկարային նպատակը՝ տուեալ երաժիշտին մասին անհրաժեշտ տեղեկութիւնները եւ անոր երգերը մէկ տեղ հաւաքած ամփոփելը՝ բան



մը, որ օգտակար է նաեւ գործնական տեսակետից: Վերջ ի վերջոյ օրուան երեւոյթը բացայատող շօշափելի նիւթը ալ ունի փաստագրական, ճանաչողական ու կրթական արժեք:

Ըստրհակալութեամբ պիտի նշեմ, որ ինչպէս նախորդ անգամներուն, այս անգամ եւս, այդ գրքոյներուն տպագրութիւնը սիրայօժար կերպով իրականացուցած են Սիմոնեան եղբայրները:

**«Տ» Ի՞նչ դժուարութիւններ ունեցած է «Արաքս» երգչախումբը ընդհանրապէս եւ այս համերգին հետ կապուած՝ մասնաւորապէս:**

**Մ.Դ.**-Կազմակերպչական դժուարութիւնները Առաջնորդ Սրբազնան Յայր՝ Գերշ Տ. Աշոտ Եպիսկոպոսի գլխաւորութեամբ Ազգա-

յին իշխանութիւնը միշտ ալ լուծած է մեծագոյն պատրաստակամութեամբ, որուն համար իմ եւ խումբին կողմէ մեր երախտագիտութիւնը կը յայտնեմ: Յատուկ շնորհակալութիւններ նաեւ Ազգային իշխանութեան կողմէ ինծի ընձեռուած ստեղծագործական ազատութեան համար, ոչ թէ որովհետեւ իրաքանչիւր արուեստագետի համար այդ ազատութիւնը յոյժ եական է, այլ անոր համար, որ կատարողական արուեստի ասպարեզին մեջ հաւաքական որեւէ յաջողութիւն առաջին հերթին պայմանաւորուած է ստեղծագործական այդ ազատութեան ու կազմակերպչական օժանդակութեան համատեղումով՝ շինիչ մթնոլորտի մեջ:

Իսկ ինչ կը վերաբերի գեղարուեստական դժուարութիւններուն, ապա պիտի ըսեմ, որ իրաքանչիւր համերգէ ետք միշտ ալ աւելի դժուար յաղթահարելի ինդիր մը դրուած է երգչախումբին առջեւ, քանի որ գիտենք, որ ձեռք բերածով գոհանալը եւ աւելիին չգտիլը արդեն ծախողութեան սկիզբն է: Այդ իմաստով կարելի է ըսել, որ մենք որպէս «մարտահրաւեր» ընդունելով նմանօրինակ «դժուարութիւնները» եւ որպէս գեղարուեստական կատարելագործման ճանապարհին յաւելեալ խթան, նոյնիսկ յատուկ սեր կը տածենք այդ դժուարութիւններուն հանդեպ:

**«Տ» Արեգօք համերգին ստեղծած խանդավառութիւնը, ելոյթը դարձեալ բեմ բարձրացնելու ցանկութիւն յառաջացուցած է:**

**Մ.Դ.**-Աւելի քան վեց ամիսներու աշխատանքը մեկ երեկոյթով սպառած համարելը անշուշտ ցանկալի չէ, եւ համապատասխան պահանջի պարագային սիրով, պիտի ուզեմիք Բաբաջանեանի երաժշտութիւնը կրկին ինչեցնել (կարեւոր չէ նոյն սրահին մեջ կամ այլուր):

Թերեւս երբեմն չնկատուող, բայց վստահ եմ, որ ոչ պակաս յաջողութիւն է սիրով եղած հաւաքական աշխատանքի իրաքանչիւր դրսեւորում: Ուստի, անկախ անկէ, թէ համերգը կը կրկնուի կամ ոչ, պիտի ուզեմիք առիթեն օգտուելով բարձրածայնել իմ անկեղծ շնորհակալութիւնը նախ մեր սիրելի հանդիսատեսին, որ իր ներկայութեամբ, քաջալերանքով եւ անվրեալ դիտողականութեամբ կենդանի կը պահէ երգչախմբային մեր նուիրեալներուն մեջ բեմական-կատարողականութեան կայծը եւ, կարծէք զգօնութեան մղելով, հեռու կը վասն զիրենք ձեռք բերած արդիւնքով բաւարարուելու փորձութենեն: Եւ յատկապէս իմ գևահատանքն ու շնորհակալիքը «ԱՐԱՔԵՍ» երգչախումբին՝ իմ սիրելի երգիչներուն, մեներգիչներուն, դաշնակահարին, պարուսոյցին, պարախումբի անդամներուն, հաղորդավարին, օժանդակ յանձնախումբին, համերգի բոլոր մասնակիցներուն, բեմեն երեւցող ու չերեւցող օժանդակողներուն առանձին-առանձին, որոնց բոլորին ազնիւ ու անսակարկ նուիրումին շնորհիւ մեջտեղ եկաւ համերգային այս բաբաջանեանական տօնակատարութիւնը:



# ՀԱՅ ԺՈՂՈՎՈՐԴԻՒՆ ՍԷՐՆ ՈՒ ՑԱՐԳԱՆՔԸ ԳԼԽՈՒՄ ՎՐԱՅ ԹԱԳ ԵՆ ԵՒ ՍՐՏԻՄ Շ-ՔԱՆՇԱՆ ՈՒ ՇԱՐԺՈՂ ՈՅԺ

*Ստորեւ կը ներկայացնենք ինկօ Ապոր անուան գրադարանի միջազգային բաժնի վարիչ Ծ. Մանճեանի ուսեցած հարցազրոյցը՝ սուրիացի մտաւորական, թարգմանիչ եւ հայերու մեծ թարեկամ Նիզար Խալիլի հետ:*

«Տ»

**Սուրիացի մտաւորական,  
«Սովուս Խորենացի» շքանշանակիր, մեծ հայասէր, թարգմանիչ Նիզար Խալիլի Դայաստան ժամանած է, այս ընթացքին Շակթ Մանճեան անոր հետ ուսեցած է հարցազրոյց մը եւ փոխանցած «Tert.am»-ին:**

**- Ինչպէ՞ս սկսաւ Ձեր կապը հայերենի հետ:**

- 1943-ին, երբ 18 տարեկան էի, արաբերենի ուսուցիչ Նշանակութեան Յալեպի Զաւարեան վարժարանեն ներս, եւ այստեղ որպեսզի կարենամ աշակերտներուն հետ շփում ուսեւալ, բացատրել ու հասկցնել արաբերենը, ստիպութեայ իրենցմ փոխ-ուսուցչութեամբ հայերեն սորվիլ, իսկ անոնք ինձմէ՝ արաբերեն: Այդպիսով սկսաւ իմ «ծանօթութիւնս» հայերենին հետ:

**- Ձեր կարծիքով, ինչո՞վ կը տարբերի հայ գրականութիւնը համաշխարհային գրականութենեն:**

- Աշխարհի բոլոր գրականութիւնները իրենց արժեքները ունին: Յայ գրականութիւնը նուազ չէ այլ գրականութիւններէ, ան շատ հարուստ է, զանձերով ու բազմապիսի ասպարեզներով լեցուն:

**- Ո՞րն է Ձեր՝ հայերենէն թարգմանած առաջին գիրքը, ի՞նչ էր ատոր ընտրութեան պատճառը:**

- Առաջին գիրքը Յովհաննես Շիրազի «Սիամանթօ Եւ Խաչեզարէ» պոեմն էր: Ըստրութիւնը եղաւ պատահաբար, երբ ես Յալեպի պողոտայէ մը կը քալէի, ինծի մօտեցաւ թաքսիի ծանօթ վարորդ մը՝ Քրանդ Պարտաքնեան անոնով, ու երբ ինքնաշարժին մէջ նըստած կը զրուցէինք, անիկա առաջարկեց ինծի, որ թարգմանեմ այդ գործը: Անշուշտ, լաւ գիտնալով հայերենի եռթիւնը, ընդունեցի այդ առաջարկը ու Պրն. Քրանդին գիրքը



ստանալով՝ թարգմանեցի պոեմը եւ դրկեցի Պեյրութի «Սեւան» հրատարակչատուն, ուր եւ վերջինս հրատարակութեաւ ու մեծ ընդունելութիւն գտաւ արաբ ընթերցողներուն մօտ:

**- Քայերեն ո՞ր գիրքը ամենահոգեհարազատն է Ձեզի եւ ինչո՞ւ:**

- Ամենահոգեհարազատը ու սրտիս խօսող գիրքը եղաւ՝ Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» գիրքը, որովհետեւ ան իր մէջ կ'ընդգրկէ մարդկային իւրայատուկ շունչ՝ կրօնի ու գիտութեան հետ խառնուած: «Մատեան Ողբերգութեան»-ը ու Աբու Լալա Մահարիի «Ալ Ֆուսուլ Ուալ Ղայեաթ» («Բաներ Եւ Արդիւնքներ») գիրքերը շատ նմանութիւններ ունին, կարծէք թէ, մէկը միւսն թարգմանուած ըլլան, մէկը քրիստոնեական ոգիով, իսկ միւսը՝ իսլամական:

**- Ի՞նչ արձագանգ գտան Ձեր թարգմանութիւնները արաբ ընթերցողին մօտ եւ ի՞նչ հետաքրքրական կարծիքներ լսեցիք անոնցմ հայ գրականութեան մասին:**

- Ըսդհանրապէս բոլոր գիրքերն ալ լաւ ընդունելութիւն գտան արաբ ընթերցողներուն մօտ, որովհետեւ արաբ ժողովուրդը կը ճանչնայ հայը՝ իբրեւ արուեստագէտ, աշխատասէր, մաքուր աշխատող, լուրջ եւ հաւատարիմ ժողովուրդ մը: Կարդալով թարգմանութիւններս՝ անոնք աւելի գիտցան հայ ազգին արժեքը, հաղորդակցութեան հայ գրականութեան հարստութիւններուն հետ, հիացան անոնցմով ու հետաքրքրութեան: Արաբ ընթերցողը սկսաւ ինձմէ աւելին ակնկալել եւ ես, իմ կարգիս, կրցածիս չափ իրենց հրացուցի եղածները: Թարգմանութիւններու հետեւանքը եղաւ այն, որ արաբերենով բեմադրեցի Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ

- Ըսդհանրապէս բոլոր գիրքերն ալ լաւ ընդունելութիւն գտան արաբ ընթերցողներուն մօտ, որովհետեւ արաբ ժողովուրդը կը ճանչնայ հայը՝ իբրեւ արուեստագէտ, աշխատասէր, մաքուր աշխատող, լուրջ եւ հաւատարիմ ժողովուրդ մը: Կարդալով թարգմանութիւններս՝ անոնք աւելի գիտցան հայ ազգին արժեքը, հաղորդակցութեան հայ գրականութեան հարստութիւններուն հետ, հիացան անոնցմով ու հետաքրքրութեան: Արաբ ընթերցողը սկսաւ ինձմէ աւելին ակնկալել եւ ես, իմ կարգիս, կրցածիս չափ իրենց հրացուցի եղածները: Թարգմանութիւններու հետեւանքը եղաւ այն, որ արաբերենով բեմադրեցի Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ



Մուլացկաններ» վեպը, ինչպես նաև Յովհաննես Թումանեանի՝ «Քաջ Նազար» հեքեաթը, որոնք արդեն ներկայացուեցան Սուրբոյ Պետական հեռուստատեսութենքներ:

- **Պարոն Խալիլի, իբրև տաղանդաւոր ու փորձառու թարգմանիչ, ի՞նչ դժուարութիւններու հանդիպեցաք թարգմանչական գործին մեջ եւ, ըստ Ձեզ, ի՞նչ են յաջող թարգմանիչի յատկութիւնները:**

- Իրականին մեջ մասնաւոր դժուարութիւններ չեմ ունեցած, որովհետեւ երկու լեզուներուն ալ լաւ կը տիրապետեմ: Երբեմն բառերու կը հանդիպէի առաջին անգամ ըլլալով. Նման պարագաներուն դիմած եմ բառարաններու օգնութեան: Սակայն մեծ դրժարութիւն հանդիսացաւ հայկական ոճը, որ անպայման արաբական ոճեն կը տարբերի: Եւ երկու լեզուներուն ոճերը համեմատելու համար, ստիպուեցայ բազմաթիւ անգամներ սերտել նիւթը, որպեսզի կարողանամ յայտնաբերել իրական ըսելիքը: Իսկ ինչ կը Վերաբերի յաջող թարգմանիչի յատկութիւններուն, իմ կարծիքով, յաջող թարգմանիչը պարտի լաւ գիտնալ ու տիրապետել երկու լեզուներուն: Բաւարար չէ մեկ լեզուն լաւ իմանալ, իսկ միսը՝ խեղճ ու տկար: Ու իսկապէս այս վիճակը ես փորձեցի իմ կեանքին մեջ ու համոզուեցայ, թէ այս է ամենայաջող միշոցը ճիշդ թարգմանութեան:

- **Համաշխարհային մտահոգիչ Երեւոյթը մըն է այսօր երիտասարդութեան անտարբերութիւնը գիրքի նկատմամբ: Ձեր կարծիքով, ի՞նչ է պատճառը եւ ինչպէ՞ս կարելի է յաղթահարել այս Երեւոյթը:**

- Այս Երեւոյթը ծագում առաւ նոր գործիքներու մէջտեղ գալով՝ ինչպես համացանց, համակարգիչ եւ տակաւին ուրիշ գործիքներ, որոնք զբաղեցուցին համայն մարդկութիւնը ու, մանաւանդ, երիտասարդութիւնը, Վերջինս ալ մորցաւ գիրքը եւ թշնամութիւն մը ծագեցաւ երիտասարդութեան կողմէ գիրքին հանդեա: Այս Երեւոյթին դէմ կարելի չէ արգելք հանդիսանալ, որովհետեւ միշագգային գիտութիւնը հետզհետէ կը զարգանայ եւ ուսման աղբիւրները աւելի ու աւելի կը դիրանան: Միւս պատճառն ալ այն է, որ այսօր ծնողները իրենց զաւակներուն չեն բացարկե գիրքին արժէքն ու կարեւորութիւնը: Ծնողք մը պէտք է բացարկէ իր զաւակներուն, թէ գիրքը իմքն է եւ իսկական աղբիւրը՝ բոլոր նոր գործիքներուն: Առանց գիրքի

ուրեւ անհատ չի կրնար գիտութիւն մը ծրագրել համակարգիչն մէջ, մեր զաւակները պէտք է գիտնան այդ մասին:

Իմ կարծիքովս, այս Երեւոյթին դէմ կանգնիլ ու արգելք ըլլալը ապարդիւն է, որովհետեւ այս գործիքները շրվէժի մը նման հոսցան գիտութեան եւ հասարակական գործուրուն մէջ, ուրեմն պիտի հանդուրժենք եւ պէտք է աշխատինք մեր կարողութեան համեմատ, գիրքը Վերադարձնել իր նախկին արժեքին ու իր տեղը: Այս է մեր յոյսը, եւ յոյսով ենք որ կ'իրականանայ:

- **Յատուկ Նշանակութիւն ունեցաւ արաբերենով Նարեկացիի թարգմանութիւնը. յայտնի է, որ արաբական գրականութեան մեջ յատուկ տեղ մը կը գրաւեն նոյնանման թեմաները: Բաղդատելով Նարեկացին ու արաբական սուֆիզմը (սուֆիզմ՝ կրօնափիլիսոփայական, միսթիկական ուսմունք մըն է իսլամին մեջ -իմբ.), ի՞նչ կրնաք ըսել, մանաւանդ, երբ Դուք կը պատրաստուիք նոյն խորագիրով Ներկայանալու հայ ընթերցողին՝ Հայ տպագրութեան 500-ամեակին եւ Երեւանի գիրքի համաշխարհային մայրաքաղաք Նախաձեռնութիւններու ծիրէն ներս:**

- Նարեկացիի թարգմանութիւնը յատուկ աշխատանք մըն էր, որուն ընթացքին դժուարութիւններու չհանդիպեցայ, այլ քիչ մը նման աշխատանքներու անսովոր ըլլալով, ստիպուեցայ երկար ժամանակ տրամադրել, մինչեւ կարողացայ գրաբարէն՝ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի օգնութեամբ, արաբերէն թարգմանել: Երբ իսլամ հոգեւրականները կարդացին՝ զայս ընդունեցին մեծ հաճոյքով: Այս շարժումն քաջալերուելով՝ խորապէս ուսումնասիրեցի «Մատեան Ողբերգութեան» հրաշալի գիրքը: Այդ մասին բազմաթիւ անգամներ կարծիքներ յայտնած եմ, որոնք իրապարակուած են արաբական կարգ մը լրագիրներու մէջ:

**Ի՞նչ խօսք կ'ուղղէք հայ ժողովուրոին:**

- Ես շատ սիրեցի հայ ժողովուրոդ եւ հայերուն նկատմամբ մեծ յարգանք ունիմ, հայ ժողովուրոին սէրն ու յարգանքը գլխուս վրայ թագ են եւ սրտիս շքանշան ու շարժող ոյժ: Ես խորապէս շնորհակալ եմ հայ ժողովուրոին՝ իր ցուցաբերած անսահման յարգանքին ու սիրոյն համար:



## ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՀԱՄԱՀԱՅԿԱՎԱՆ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՐ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Տասը տարի առաջ Հայաստանի Գրողներու Միութեան գումարած Ա. Համահայկական Համաժողովը աւանդաբար կը շարունակէ իր երթը: Այս տարի եւս, ՀՀ Սփիլոքի Նախարարութեան կազմակերպած «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի ծիրէն ներս՝ Ապրիլ 19-24 Երեւանի մէջ գումարութեաւ Գրողներու Համահայկական 6-րդ Համաժողովը՝ կազմակերպութեամբ ՀՀ Սփիլոքի Նախարարութեան, Մշակոյթի Նախարարութեան եւ Գրողներու Միութեան:

Գրողներու Համահայկական Համաժողովին՝ Հայաստանի եւ Արցահի գրողներու կողքին իրենց մասնակցութիւնը կը բերէին սփիլոքահայ 60 գրողներ՝ աշխարհի 19 երկիրներէ. Արխագիա, Ամերիկա, Ասգիա, Արժանթին, Աւստրալիա, Գանատա, Գերմանիա, Եգիպտոս, Չույցերիա, Թուրքիա, Իսրայէլ, Իրան, Լիբանան, Կիպրոս, Ռումանիա, Ռուսաստան, Սուրիա, Վրաստան եւ Ֆրանսա:

Ուրբաթ, Ապրիլ 20-ի առաւոտեան «Երեքունի Բլազ» իիւրանոցին մէջ տեղի ունեցաւ հանդիպում ՀՀ Սփիլոքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ եւ սփիլոքահայ գրողներու գիրքերու շնորհանդէս:

Այսուհետեւ «Առևո Բաբաջանեան» համերգասրահին մէջ տեղի ունեցաւ Հայ Գրողներու 6-րդ Համահայկական Համաժողովին հանդիսաւոր բացումը՝ ՀՀ Նախագահին ողջոյնի ու շնորհաւորանքի ուղերձով, զոր ներկաներուն փոխանցեց ՀՀ Սփիլոքի Նախարար Հրանոյշ Յակոբեանը: Բացման արարողութեան ներկայ էին նաեւ Հայաստանի Գրողներու Միութեան (ՀԳՄ) Նախագահ Լեւոն Անանեան, Մայր Աթոռ Ս. Եղմիածնի հրատարակչութեան տնօրէն Նաթան Եպս. Յովհաննիսեան, Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի գրականութեան հիմնարկի տնօրէն Ա. Իսահակեան եւ այլ անձեր:

Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Ս.Ս. Գարեգին Բ, Մայր Աթոռ Ս. Եղմի-

ածնին մէջ ընդունեց համաժողովի մասնակիցները եւ իր օրինութեան խօսքը յղեց անոնց, որմէ ետք անոնք ուղեւորութեան Օշական՝ այցելելով Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը եւ պատմամշակութային ու հոգեւոր վայրեր:

Ապրիլ 21-ին Հայաստանի Գրողներու Միութեան նիստերու դահլիճին մէջ սփիլոքահայ գրողներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ գրական հաշուետուութիւններու եւ հրատապ քննարկումներու լիազումար նիստ, որուն բացումը կատարեց ՀԳՄ Նախագահ Լեւոն Անանեան՝ Հայաստանի Գրողներու Միութեան անդամատումներ յանձնելով սփիլոքահայ գրողներուն:

Նիստի մասնակիցները կարեւորելով գրախանութերու դերը, ուրախութեամբ նշեցին, որ Հայ գիրքի տպագրութեան 500-ամեակին առթի՝ մի քանի նոր գրախանութեր բացուած են եւ աշխուժացած է գրատպութիւնը: Ապա սփիլոքահայ գրողները հակիրճ տեղեկութիւններ հաղորդեցին իրենց երկիրներու գրական մթնոլորտին մասին եւ անոր զարգացումներուն ուղղութեամբ, կարեւորելով փոխադարձ համագործակցութեան դերը:

Երեկոյեան գրողները այցելեցին Գաֆէսճեան՝ կեդրոն՝ մասնակցելու «Արմ Պուք Եքսիօ» գիրքերու ցուցահանդէսի բացման արարողութեան:

Ապրիլ 22-ին ՀԳՄ նիստերու դահլիճին մէջ «Հայ գիրքի ճանապարհը. հիմնախնդիրներ եւ աշխարհաքաղաքական մարտահրաւերներ» նիւթին շուրջ քննարկումներ տեղի ունեցաւ համաժողովի մասնակիցներուն եւ Հայաստանի Հրատարակիչներու Ազգային Միութեան անդամներուն հետ:

Նոյն օրը Մատենադարանի ընթերցասրահին մէջ տեղի ունեցաւ «Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներու մէջ» նիւթին շուրջ գիտաժողով՝ նուիրուած Հայ գիրքի տպագրութեան 500-ամեակին: Այսուհետեւ գրողները համախմբութեան Վահան Տեր-



Եանի արձանին մօտ, ուր ասմուսքեցին Երիտասարդ սփիլռահայ բանաստեղծներ:

Իսկ երեկոյեան, Յայ Գրողներու 6-րդ Յամահայկական Յամաժողովին մասնակիցները Մատենադարանին կից գտնուող տարածքին մէջ ներկայ գտնուեցան «Երեւանը Գիրքի 2012 Թուականի Յամաշխարհային Մայրաքաղաք» տիտղոսին արժանանալու բացման հանդիսաւոր արարողութեան, որուն ընթացքին 2011 թուականի Գիրքի Մայրաքաղաք Պուենոս Այրեսի քաղաքապետ Մարտիրիցի Մաքրի տիտղոսը հանդիսաւորութեամբ յանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոս Մարգարեանին:

Կատարելով հանդիսաւոր բացումը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան իր ելոյթին մէջ խորհրդանշական համարեց, որ Յայատանի 12-րդ մայրաքաղաքը 2012-ին դարձած է Գիրքի 12-րդ Յամաշխարհային մայրաքաղաք:

Բազմաթիւ հիւրերու կարգին ներկայ էին նաեւ 2013 թուականի Գիրքի Մայրաքաղաք հօչքուած Պանկքոքի ներկայացուցիչները:

Ապրիլ 23-ին համաժողովին մասնակիցները այցելեցին Յայատանի Սահմանադրական Դատարան եւ հանդիպում ունեցան Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանին հետ, որմէ ետք ՀԳՄիութեան մէջ կայացաւ «Արդի Յայ Երիտասարդ Բանաստեղծներ» եւ «Յայոց Լեզու» գիրքերու շնորհանդեսը:

Այսուհետեւ գումարուեցաւ եզրափակիչ նիստ:

Ապրիլ 24-ին սփիլռահայ գրողները այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանութեան նահատակներու յիշատակին իրենց յարգանքի տուրքը մատուցելու:

Սոյն համաժողովին Եգիպտոսի մասնակցելու հրաւիրուած էր ՀԲԸ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ Տիար Պերճ Թերզեան, որ այս առթիւ պատրաստած էր «Յայկական Յրատարակչական Գործունեութիւնը Եգիպտոսի Մէջ Այսօր» խորագրով գեկոյցը:

«Տ»

## **ՀԲԸ - ՀԵԸ-ի Լիբանանի «ԽՕՍՆԱԿ» ԱՄՍԱՐԵՐԹԻ ԽՄԲԱԳ-ԻՐ ՀԱՄԲԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒԻՆ**

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսեանի 2012 թ. Փետրուար 21-ի որոշումով՝ մայրենի լեզուի տօնին առիթով կարգ մը սփիլռահայ մտաւորականներ արժանացան պետական պարգեւներու:

ՀՀ Վարչապետի յուշամետալին արժանացած սփիլռահայ մտաւորականներու կարգին է նաեւ ՀԲԸ-ՀԵԸ-ի Լիբանանի պաշտօնաթերթ «Խօսնակ» ամսաթերթի խմբագիր, բանաստեղծ, արձակագիր եւ հրապարակագիր Յամբիկ Մարտիրոսեան:

Յամբիկ Մարտիրոսեան երկար տարիներ վարած է ՀԲԸ-ի Լիբանանի Շրջանակային Յանձնաժողովի վարիչ-քարտուղարի պաշտօնը: Ան գրած է բանաստեղծական ժողովածոներ ու արձակ գործեր, հանդէս եկած է բանախօսութիւններով եւ արժանացած՝ գրական մրցանակներու:

Յամբիկ Մարտիրոսեան աշխատակցած է «Զարթօնք» օրաթերթին, «Շիրակ» գրական ամսաթերթին, ինչպէս նաեւ լիբանանահայ ու սփիլռահայ այլ թերթերու:

ՀԲԸ Յայատանի Լրատու  
Արեւմտահայերէնի վերածեց՝ Ը. Մ.



# ՏԱՐԻԱ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԳՈՅՆ - ՔԱՆԴԱԿ - ԳԻՐ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՄԵԾ ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՈՒՀԻՆ (1902-1982 )

Անն Սարակ, բուն անունով Տարիա Կամսարական, ծնած է 1902ին, Աղեքսանդրիոյ մէջ, Եգիպտոս, դուստրը՝ ծխախոտի մեծահարուստ վաճառականի մը: Իր կեանքը կը տարածուի գրեթե ամբողջ դարու մը վրայ, զոր լիացուցած է իր ինքնադրոշը ստեղծագործութիւններով: Կեանքի բացուող պարմանուիի՝ գրած է Ֆրանսերէն վեպ մը, որ հրատարակիչ մը չունենալուն, հայերէնի թարգմանուած է գրագետ Միքայէլ Կիլրճեանի կողմէ եւ իր թերթօն - «Արեան ճակատագիրը»- հրատարակուած է Գահինէի «Արեւ» օրաթերթին մէջ. բայց այս իրողութենեն աւելի շահեկան կը դառնայ իմանալ, որ թերթօնի հերոսուիին կը մարմնաւորէ իր տեսչալըները՝ ըլլալ գեղանկարչուիի մը: Կը հետեւի դասընթացքներու: Բայց դիպուածը իր որոնումներուն ու հետաքրքրութեանց դիմաց կը հանէ քանդակագործ մը, որ իրէն կը յանձնէ քանի մը ափ կաւ, եւ Տարիա, արևեստի այս նոր աշխարհին անծանօթէն հմայուած, կը պեղէ անձեւին մէջ, յայտնաբերելու համար գեղեցիկին կերպարը: Կը յաջողի այդ անձեւ կոյտէն հանել մարդկային դիմաքանոտակ մը: Տարիա Կամսարական գտած է իր տարերքը:

Արուեստի երեք ձեւերէն - գիր, գոյն, քանդակ - ան կը կատարէ իր նախընտրութիւնը, առանց սակայն հրաժարելու գոյնեն ու գիրէն:

1927ին կու գայ Փարիզ, ուր մտադրած է իր ուսումը շարունակել Ֆրանսական գրականութեան արտօնագրի վկայական ձեռք ձգելու եւ միեւնոյն ատեն նկարելու համար: Քիչ ժամանակ ետք քանդակագործութիւնը զինք կը հմայէ: Առաջին հերթին կ'աշակեր-

տէ Ֆրանսացի գեղանկարիչ եւ քանդակագործ Անտրէ Լոթին, ապա կ'անցնի հոչակատոր արձանագործ եւ գեղանկարիչ Անթուան Պուրտելի մօտ:

Մինչեւ Յամաշխարհային Երկրորդ Պատերազմ, կը մասնակցի շարք մը հաւաքական ցուցահանդեսներու, Թիվիլըրի-ի Սալոն, Աշխանային Սալոն, Երիտասարդ Արձանագործութեան Սալոն, Վենետիկի Երկամեայ Սալոն եւ Փարիզի Տեղերական Ցուցահանդես: Այս վերջինին իր մասնակցութիւնը (1937) կ'արժանանայ ոսկեայ մետալի: Պատերազմին ետք նոյն թափով կը ստեղծագործէ

եւ կը մասնակցի Փարիզի գեղարուեստական կեանքին, առանց ընդհատումի, իր հիմնական գործունեութիւնը ծաւալելով «Դրամներու Պանդոկին» մէջ, գետեղուած՝ Զութիի քարափին վրայ (Փարիզ): Տեսակ մը սրբավայր՝ այս «պանդոկը», կերտուած՝ Ժ. դարուն Սէն գետի ափին, ներդաշնակ պարզութեամբ շնչը մըն է, որ կը հանդիսանայ դրամաշխնութեան կեդրոնը, օժտուած՝ թանգարանով մը. այս կեդրոնին մէջ է որ «կը տպուին» Ֆրանսայի մետաղեայ դրամները եւ շքանշանները 1832էն ի վեր: 1960ին կը ստանայ Փարիզ քաղաքի Շքանըշանը:

Չուգահեռաբար այս սպառիչ գործունեութեան՝ Տարիա Կամսարական կը հրատարակէ Ֆրանսերէն Երկու վեպեր՝ «Voyage avec une ombre» եւ «L'anneau de feu»:

Ըլլան առասպելական թէ մարդեղինացած կերպարներ՝ իր բոլոր պրոնզեայ արձանները, փոքր չափերու վրայ, ունին արժանիքը գերագոյն աստիճանի հասցնելու



Եւ բացայատելու ապրումը արուեստագիտուիհին: Անոնք կ'արտայայտեն զգայուն հոգիի մը թռիչքները՝ անջրաբետները նուաճելու, կամ տենչանքները խաղաղութեան, լորութեան, ու տակաւին տառապանքը անսահման:

Զանազան տրամագիծերով- 140, 100, 72, 68, 41 մմ.- պրոնզեայ մետալները նուիրած են գրագետներու՝ Իլիա Եհրենպուրկ, Վերքոր, Մարսէլ Շվոյ, Փիեր Ռեվերտի, Ժան Բեյրոլ, Պրասայ, Ջան Սուլին, Լուի Մարթեն Շոֆիէ, Նաթալի Սարրոթ, Շառլ-Լուի Ֆիլիփ եւ բարեմաղթութեանց մետալ մը: Իր գործերուն ամբողջութեան մեջ ընդունական մարելի կը մնայ իր գաղափարական նախասիրութիւնը: Կը բաւէ յիշել Երկու անուններ՝ Իլիա Եհրենպուրկ, Պրոմեթեոսի ազատագրութեան պատգամով, խորհրդանշուած՝ մարդկութեան մղած պայքարներով, 1917-1936 Ռուսական Յեղափոխութիւն եւ Սպանիոյ Պատերազմը, եւ 1939-1956 Ջամաշխարհային Երկրորդ Պատերազմը եւ Ջամայնավար Կուսակցութեան 20րդ Ջամագումարը՝ որ վերջ տուաւ ստալինեան բռնատիրութեան:

Այս բոլորէն վեր կը մնայ «Փառաբանութիւնը Արեւին» 140 մմ. տրամագիծով մետալը: Առաջին երեսը կը ներկայացնէ դիմագիծը Նեֆերթիթի, ըստ Եգիպտական

հարթաքանդակներու: Արեւի ճառագայթներու մեջ ողողուած՝ թագուիին մասնակցեցաւ կրօնական յեղափոխութեան, զոր իրագործեց իր Եղբայրն ու ամուսինը՝ Ամենոֆիս Դ. փարաւոնը, որ առաւ Ախենաթոն անունը, եւ Եգիպտոսը դրաւ միաստուածութեան ճամբուն վրայ, Ամուսի պաշտամունքը փոխարինելով Աթոնի պաշտամունքով, Արեւ աստուածը՝ որուն նախախնամական բարութիւնը ամեն առաւօտ ծնունդ կու տայ կեանքին: Մետալին Երկրորդ Երեսին վրայ՝ արեւին ճառագայթող սկաւառակն է, կեդրոնը՝ կեանքի նշանը, Նեղոսի բանալին, շրջապատուած՝ արեւին փառաբանութենեն հատուածով մը. «Կենդանի արեւ՝ որ կ'ապրի ծագումեն ի վեր, միակ աստուած՝ բոլոր արարածներու, ամեն ճամբայ բաց է, որովհետեւ հոս ես դուն»:


Իր բոլոր գործերուն մեջ յատկանշական են Երկու տարրեր. պատկերին, դիմանկարին հարազատութիւնը, եւ տուեալ անձին ամբողջ գործին խտացեալ պատգամը, այսքան սահմանափակ մակերեսի մը վրայ, վեա մը, կենսագրութիւն մը, գերագոյն պատգամ մը:

Տարիա Կամսարական, անուն մը՝ արձանագրուած անմահներուն տոմարներուն մեջ:

Ն. Թ.



Տարիա Կամսարական (աջին) իր աշխատանոցին մեջ, Ալիս Շետիքեանի հետ  
Հուսանկար Լիլիան Շետիքեանի






## ՆՈՐ ՇՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

# **ՃՈՐՃ ՊՈՒՌ-ՆՈՒԹ-ԵԱՆԻ «ԱՄՓՈՓ ՊԱՏՄՈՒԹ-ԻՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ» ՀԱՏՈՐԻՆ ԱՐԱԲԵՐԷՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹ-ԻՒՆԸ**

Անուանի պատմաբան եւ հեղինակ ճորճ Պուռնութեանի «Ամփոփ Պատմութիւն Հայ Ժողովուրդի» մեծարժեք հատորը, վերջերս արաբերէնով լոյս տեսաւ, Գահիրէի ՀԲԸՍ-ի «Սաթենիկ Չագըր» ֆոնտի եւ Ել Տար Ել Մասրիա Ել Լիանանիա Յրատարակչատան համատեղ հրատարակութեամբ: Սոյն հատորը, որուն թարգմանութիւնը կատարած է Տիկ. Սահար Թաուֆիք, վերատեսութիւնը՝ Դոկտ. Մոհամետ Շիֆաաթ էլ Իմամ, վերահսկողութիւնը՝ Տիար Պերճ Թերզեան, կը բաղկանայ 478 Եջերէ, Ներառեալ քարտէնութիւնը եւ Նկարներ: Յանրութիւնը կարելիութիւնը ունեցաւ ծանօթանալու այդ գիրքին Գահիրէի 43-րդ միջազգային Գիրքի Յուցահանդեսին, որուն բացումը կատարուեցաւ 24 Յունուար 2012-ին:

Նախքան արաբերէն տարբերակի հրատարակութիւնը, Պուէնոս-Վյրէսի ՀԲԸՍը զայն հրատարակած էր սպաներէնով, որուն յաջորդած էր թթերէն տարբերակը՝ հրատարակուած իսթամպուի մեջ, Դեկտեմբեր 2011-ին, «Արաս» Յրատարակչատունէն: Ցարդ



ծախուած են աւելի քան 20 000 օրինակներ իինգ զանազան հրատարակութիւններէ եւ մօտ ատենէն լոյս պիտի տեսնէ վեցերորդ՝ վերախմբագրուած հրատարակութիւն մը (անգլերէնով): Գիրքը կը հանդիսանայ որպէս գլխաւոր դասագիրք՝ Յայց Պատմութիւն դասաւանդող կարգ մը ուսումնարաններու, բարձրագոյն վարժարաններու եւ համալսարաններու մէց:

Այդ գիրքի հայերէն թարգմանութիւնը շուտով պիտի հրատարակուի Երեւանի մեջ, հովանաւորութեամբ ՀԲԸՍ-ի:

«Ամփոփ Պատմութիւն Հայ Ժողովուրդի» հատորը կարելի է ձեռք բերել Ել Տար Ել Մասրիա Ել Լիանանիա Յրատարակչատան Գահիրէի գրասենեակէն (16, Abdel Khalek Tharwat):

Որոշ գրադարաններ, կազմակերպութիւններ եւ հետազոտութեան կեդրոններ կրնան առանց վճարումի օրինակներ ստանալ Գահիրէի ՀԲԸՍ-ի Յելիոպոլսոյ կեդրոննեն:

Թրգմ. Ա. Ճ.

## **ԼՈՅՍ ՏԵՍԱՐ ՏՈ-ՔՔ. ՍՈՒՐԷՆ ՊԱՅՐԱՄԵԱՆԻ «ՀԱՅ ԳԻՐ-ՔԸ ԵԳԻԴՏՈՍԻ ՄԷԶ 1888-2011, ՄԱՏԵՆԱԳԻՏՈՎԱՆ ՑՈՒՑԱԿ» ՀԱՏՈՐԸ**

Վերջերս լոյս տեսաւ Եգիպտահայ մտաւրական Տոքթ. Սուրէն Պայրամեանի կազմած «Հայ Գիրքը Եգիպտոսի մեջ: 1888-2011, Մատենագիտովան Ցուցակ» հատորը, զոր հեղինակը նուիրած է Հայ Տպագրութեան 500-ամեակի (1512-2012) փառապանծ յոթեանին:

Հատորին հրատարակութիւնը կատար-

ւած է Գահիրէի Ազգային Առաջնորդարանի Բօլ Քիլիտճեան Յրատարակչական Ֆունդին օժանդակութեամբ, իսկ տպագրութիւնը իրագործուած է «Նուպար» տպագրատան կողմէ:

290 Եջերէ բաղկացած սոյն հատորը իր մեջ կընդգուկէ 125 տարիներու պատմութիւն ունեցող Եգիպտահայ անցեալի ու



Ներկայի հայ եւ օտար 60 տպարաններու լոյս ընծայած 1932 հրատարակութիւններ, որոնցմէ 1862-ը գիրքեր՝ ժամանակագրական կարգով, իսկ մացեալը՝ անթուակիր հրատարակութիւններ, «Արեւ» եւ «Յուսաբեր» օրաթերթերու կողմէ հրատարակուած թերթօններ, ծրագիրկանոնագիր-յայտագրեր, տեղեկագիր-գեկուցում-հաշուեցոյցներ, տարեցոյց-տարեգիրք-օրացոյցներ եւ մեծարանքի ու ոգեկոչումներու առիթներով լոյս ընծայուած պրակսեր:

Հատորին մէջ հեղինակը իր շնորհակալական խօսքը ուղղած է բոլոր այն անձերուն եւ հաստատութիւններուն, որոնց օժանդակութեամբ ինարաւոր եղած է իրականացնել գիրքին հրատարակութիւնը: Հատորին մէջ տեղ գտած են նաեւ Տոք. Հատորին մէջ տեղ գտած են նաեւ Տոք.

## ՀԱՅ ԳԻՐՔԸ

ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵՋ  
1888 - 2011  
ՍԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԹՈՒՑԱԿ  
Լուսացուցիչ և Պատճենահանու

ԳԱՐԴԱՐ - 2012

Պետրոս Պետիրեանի գնահատանքի խօսքը, հեղինակին յառաջաբանը, որդեգրուած աշխատելաձեւի ներկայացումը, համաօտագրութիւններ, օգտագործուած աղբիւրներ, անձնանուններու, վերնագրերու, թարգմանիչներու, մատենաշարներու, հրատարակիչներու ու տպարաններու ցանկեր եւ բովանդակութիւն բաժինները:

Տոք. Սուրեն Պայրամեանի նախորդ հատորը՝ «Յայ Մամուլը Եգիպտոսի ՄԵՋ: Մատենագիտական Յուցակ», լոյս տեսած էր 2005 թուականին՝ Գահիրեհ ՅԲԸՄ-ի կողմէ:

Կը շնորհաւորենք Տոք. Ս. Պայրամեանը այս շահեկան գիրքին առթիւ եւ բարի երթ ու նորանոր իրագործումներ կը մաղթենք իրեն:

«Տ»

## «ՄՇՈՅ ՃԱՌ-ՃՆՏԻՐ»Ք ՓՐԿԱՌ ԵՐԿՈՒ ԿԻՆԵՐՈՒՆ ՆՈՒԻՐՈՒՄԾ ՅՈՒՇԱՐՁԱՆ

Երեւանը «Գիրքի 2012-ի Յամաշ-խարիային Մայրաքաղաք» հոչակուելուն առիթով կազմակերպուած միշոցառումներուն ծիրեն ներս, 23 Ապրիլին Երեւանի Երերոսին մէջ՝ Մուկովեան-Տէրեան խաչմերուկին վրայ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան բացումը կատարեց «Վարք Յաւերժութեան» յուշարձանին: Յուշարձանը նուիրած է 1915 թուականին Մշոյ նշանաւոր «Ճառընտիր»ը հերոսաբար փրկած երկու կիներուն:

Յուշարձանը խորհրդանշիցը կը հանդիսանայ գիրքի հանդեպ հայոց ունեցած այն մեծ սիրոյն ու պատկառանքին, որ ցուցաբերած է նոյնիսկ Մեծ Եղեռնի դժոխային եւ դաժան օրերուն:

«Վարք Յաւերժութեան»ը կը ներկայացնէ շարդէն մազապուրծ երկու հերոսուիհները, որոնք «Ճառընտիր»-ի ծանր հատորը



մէշտեղէն կիսելով եւ շալկելով, տարեք ուղղութիւններով խոյս կու տան կոտորածէն ու կը փրկեն այդ նշանաւոր մատեանը: Ծանօթ է, որ յետագային մատեանին երկու կեսերը միատեղուելով, իրենց վերջնական հանգրուանը կը գտնեն Երեւանի Մեսրոպ Մաշտոցի Անւան Մատենադարանին մէջ, վերահաստատելով հայոց գրքասիրութեան եւ մշակութասիրութեան փաստը:

«Վարք Յաւերժութեան» յուշարձանին հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դաւիթ Երեւանցի:

Այս յուշարձանով Երեւան առաւել եւս կը գեղեցկանայ՝ որպէս մշակոյթի եւ գիրքի շատագով մայրաքաղաք:

«Տ»

Այս մասին աւելի մանրամասն կ'անդրադառնանք մեր յաջորդ թիւով:



## ՃԻՇԵՑԱՄ ՀԲԸՆ-Ի ՎԵՐԵԲԱՆ ԱՆԴԱՄ ՏՈՒՔ. ԱՆԴՐԷԱՍ ՇՈՒԼԻԿԵԱՆ

14 Յունուարին, Լուսողի մէջ շիշեցաւ անգլիահայ համայթի կազմաւորման գործին մէջ Նշանակալի Ներդրում ունեցած ազգային-հասարակական գործիչ Տոքթ. Անդրեաս Շուլիկեան:

Ասպարեզով ուկրաբան-վիրաբոյժ Շուլիկեան ծնած է 1934-ին Գահիրե՝ կեսարացի գաղթականներու ընտանիքին մէջ: 1961 թուականին աւարտած է Գահիրեի պետական համալսարանի բժշկութեան բաժինը: 1967 թուականին ան բնակութիւն հաստատած է Անգլիա, եւ խորացնելով իր մասնագիտական գիտելիքները՝ հասած է խորհրդատուի (Consultant) պատասխանատու պաշտօնին: 1977-ին՝ ստանալով FRCS վկայականը, ան դարձած է «Վրայական Վիրաբուժական Գօլէճ»-ի անդամ: 1974 թուականին Անդրեաս Շուլիկեան ամուսնացած է կիպրահայ Մարի Յամբարձումեանին հետ:

Անդրեաս Շուլիկեան երիտասարդ տարիքին ներգրաւուած է ազգային-հասարակական աշխատանքներու մէջ: Յաւատարիմ մնալով հայկական երեք կազմակերպութիւններու՝ ՀԲԸՆ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի գաղափարախօսութիւններուն, Տոքթ. Շուլիկեան անձնուրաց նուիրուա-

ծութեամբ ծառայած է Մայր Յայրենիքին եւ Ս. Էջմիածնին:

Ան եղած է ՀԲԸՆ-ի ՌԱԿ-ի վեթերան անդամ: 1979-ին Շուլիկեան ընտրուած է անգլիահայ համայնքի եւ Եկեղեցական խորհուրդի անդամ, ապա՝ գործադիր նախագահ: Եղած է նաեւ Լուսողի «Թահթայեան» կիրակնօրեայ վարժարանի հոգաբարձութեան անդամ: Յիմնադիրներէն մին եղած է Լուսողի Թեքեան Խնամակալ Մարմսին (Tekeyan Trust), որ 1997 թուականին Երեւանի մէջ կանգնեցուցած է «Թեքեան Կեղրոն»-ի շենքը: Ան գործոն դեր ունեցած է այդ Խնամակալ Մարմսի պաշտօնաթերթ «Երեբունի»-ին, ինչպէս նաեւ Անգլիահայ Բժիշկներու Միութեան մէջ: Նոյնպէս գործոն անդամներէն մին եղած է անգլիահայ գաղութի Յայ Դատի Միացեալ Մարմսին:

Ան ապրեցաւ բովանդակալից ու իմաստալից կեանք մը: Անոր յիշատակը միշտ վառ կը մնայ զիսք ճանչցողներու հոգիներուն եւ սրտերուն մէջ:

**ՀԲԸՆ ՅԱՅԱՍԱԾՈՒ ԼՐԱՏՈՒ  
Արեւմտահայերէնի վերածեց՝ Շ.Մ.**

## ՈՉ ԵՒՍ Է ԲԱՆԱՏԵՂԾ ԵՒ ԴԱՍՏԻԱՐԱԿ ԶԱՐԵԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Խոր ցաւով կը նշենք երախտաւոր դաստիարակ, բանաստեղծ, թատերագիր, քերականագիտական եւ գրականագիտական դասագիրքերու հեղինակ ու Միութենական գործիչ Զարեկ Մելքոնեանի մահը, որ պատահած է 30 Մարտ 2012-ին, Ֆրիմոնթի մէջ, Գալիֆորնիա:

Զարեկ Մելքոնեան մաս կազմած է 50-ական թուականներու Սփիլոքահայ մշակութային աշխոյժ կեանքին իրենց նպաստը քերած մտաւորականներու խումբին: Առաւել, ան յատուկ տեղ գրաւած է սփիլոքահայ մշակոյթի պատմութեան մէջ, գլխաւորաբար իրեւ հայ լեզուի ուսուցիչ եւ դաստիարակ: ՀԲԸՆ Միութեան վարժարաններէ ներս իր կատարած տեսչական եւ կրթական աշխատանքներով եւ հեղինակած դասագիրքերով, որոնք իր քերականական եւ գրականագիտական պարզ եւ գործնական

ձեռնարկ, ցարդ կ'օգտագործուին դպրոցներէ ներս, սատարելով արեւմտահայ լեզուի ուսուցման եւ անխաթար պահպանումին:

Զարեկ Մելքոնեան իր ՀԲԸՆ Միութեան Ամերիկայի Միջին Արեւմտեան Ծրջանակի վարիչ տևօրէն, նաեւ տասնինսգ տարիներ պաշտօնավարած է Միութեան կառոյցներուն, կատարելով շնորհակալ աշխատանք: Անոր վաստակը բեղուն եղած է իր խմբագիր, գրադատ եւ հրապարակագիր:

Զարեկ Մելքոնեան, սերունդներու մտքերուն եւ հոգիներուն վրայ ձգած իր խոր դրոշմով եւ հայ կրթութեան ու լեզուի ուսուցման գործին նուիրաբերած իր կեանքով, միշտ պիտի յիշուի:

**Զարեկ Մելքոնեանի կառավագիր:**  
Քաղուած՝ ՀԲԸՆ-ի Նախագահ Տիար Պերճ Մելքոնեանի ցաւակցագիրէն:



## ԳԱՀԻՐԵՒՄ ՀԲԸՄ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐ

Չորեքշաբթի, 18 Ապրիլ 2012-ի երեկոյեան ժամը 8.00-ին, ՀԲԸՄ-ի Յելիոպոլսոյ Զագըր Մշակութային Կեդրոնին մեջ, Գահիրեի ՀԲԸՄը գումարեց իր տարեկան անդամական ընդհանուր ժողովը՝ քննարկելու վարչութեան 2011-ի բարոյական տեղեկագիրը եւ նոյն տարուան հաշուեկշիռը, ինչպէս նաեւ վաւերացնելու 2012-ի նախահաշիւ պիտծնեն:

Գահիրեի ՀԲԸՄ-ի ատենապետ՝ Տոքթ. Վիգեն Ճիզմենանի բարի գալուստի բացման խօսքն ետք, վարչութեան ատենադպիր՝ Տիար Մարտիրոս Պալայեան կարդաց նախորդ ընդհանուր ժողովի նիստին ատենագրութիւնը, ապա Ներկայացուց 2011-ի գործունեութեան բարոյական տեղեկագիրը:

Այս ներկայացման ընդմեջն ի յայտ եկաւ, թէ Գահիրեի ՀԲԸՄ-ի Սաթենիկ Զագըր հիմնադրամը 2011-ին ծախսած է 1.406.656 Ե. Ո.՝ իր ծրագիրներուն իրագործման համար, որոնցմէ կը նշենք կարեւրագոյնները:

370.558 Ե. Ո. ծախսուած է մշակութային ծրագրերու, ինչպէս՝ «Արեգ» (արաբերէն) եւ «Տեղեկատու» պարբերաթերթերուն, «Ծիածան» մանկական երգչախումբին, գիրքերու իրատարակութեան, մշակութային ձեռնարկներու, Եգիպտոսի ՀԲԸՄ-ի կայքեջին եւ այլն....

Այս գումարը կը պարփակէ նաեւ պատուագիները եւ յատկացումները, «Հայաստան եւ Յայերը Եգիպտական Մամուլին ՄԵՇ» իրագործման ընթացքին մեջ եղող կարեւոր եւ ծաւալուն ծրագրին աշխատակիցներուն, ինչպէս նաեւ Յայոց մասին ուսումնասիրութիւններ եւ հետազոտութիւններ կատարող հինգ մասնագետներու:

2011-ին, 359.494 Ե. Ո. ծախսուած է որպէս ընկերային օժանդակութիւն՝ 63 կարիքաւոր ընտանիքներու ապրուստի եւ դարմանումներու հոգատարութեան: 100.171 Ե. Ո.՝ 26 ուսանողներու կրթաթոշակներու, 12.000 Ե. Ո.՝ հանգստեան կոչուած հայերէնի ուսուցիչներու, 159.035 Ե. Ո.՝ Առողջապահական ծրագրին, որմէ կ'օգտըլին 318 մասնակիցներ եւ այլն:

2012-ի նախահաշիւ պիտծնեն ներկայացուց Գահիրեի ՀԲԸՄ-ի փոխ ատենապետ՝ Տիար Օնսիկ Պըլըքտանեան: Ան նաեւ անդրադարձաւ 2011-ի հաշուեկշրի մանրամասնութիւններուն:

Տարեկան անդամական ընդհանուր ժողովին աւարտին, ի պատի ներկաներուն, տեղի ունեցաւ թեթեւ հիւրասիրութիւն մը:

Թրգմ. Ա. Ճ.

## ԳԱՀԻՐԵՒՄ ՀԲԸՄ-Ը 30 000 Ե. Ո. ԿԸ ՆՈՒԻՐԷ ԳԱՀԻՐԵՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԻՆ

Որպէս գևահատանք եւ քաջալերանք Գահիրեի Համալսարանի Գրականութեան Կաճառի Հայագիտական Կեդրոնին, որ Յայոց Պատմութիւնը եւ մշակոյթը կը ծանօթացն արաբախոս ուսանողներուն եւ ուսումնասիրողներուն, Գահիրեի ՀԲԸՄը 30 000 Ե. Ո. գումար մը յատկացուց Կեդրոնին, որպէս օժանդակութիւն 2011-2012 տարեշրջանի գործունեութեան:

2011 տարուան ընթացքին կազմակերպուած գործունեութիւններէն յիշենք՝ «Հայաստան Արեւմտեան եւ Արեւելեան Աղբիւներու Ընդմեջն» քնարանով դասախոսութիւններու շարքը, որ տեղի ունեցաւ 14 եւ 15 Նոյեմբերին, գործակցութեամբ Եգիպտոսի Հայկական Դեսպանատան: Սոյն միջոցառման իրենց մասնակցութիւնը բերած էին բազմաթիւ հայ, Եգիպտացի, սուրբիացի եւ լիբանանցի պատմաբաններ,

որոնք իրակիրուած էին դասախոսելու տեղույն մտաւորականներուն, պատմաբաններուն եւ ուսանողներուն:

2011-ին, Հայագիտական Կեդրոնը արաբերէնով երեք գիրքեր իրատարակած է. «Իրանի Յայերը», «Ալագիա եւ Հայաստան», «Արեւուրը եւ Տևեսութիւնը Արաբներուն եւ Հայաստանի Միջեւ»:

Կեդրոնը՝ որուն բացումը կատարուած է 2008-ին, հայ լեզուի, գրականութեան եւ պատմութեան դասընթացքներ կու տայ ոչ հայ՝ Եգիպտացի ուսանողներուն: 2011-ին, Եգիպտացի հինգ ուսանողներ արձանագրուած են շաբաթական երկու անգամ տեղի ունեցող այս դասընթացքներուն:

Թրգմ. Ա. Ճ.



## ՀԱՇՎԱԾՄԱՐԱՆԱԿԱՆ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք թէ Օր. Ալայիս Միջայելեան՝ դուստրը ՀԲԸՍ-ի Գահիրեի Մասնաճիւղի Երկարամեայ Վարչական Քրիստափոր Միջայելեանի Եւ տիկնոց՝ Հուրիի, Մարտ 2012-ին, Լուսունի «Architectural Association School of Architecture»-ին ստացած է Մագիստրոսի (Masters) աստիճան՝ ճարտարապետութեան Եւ քաղաքաշինութեան մէջ:

Ան իր նախնական ուսումը ստացած է հայ կաթողիկէ «Ալարատ Յղութեան» քոյրերու Վարժարանը, որուն Պատրաստական բաժինը աւարտելէ յետոյ յաճախած է Գահիրեի «Dar El-Tarbeja» Վարժարանը՝ ուրկէ ստացած է Գեմպուհի համալսարանի «IGSCE» վկայականը: Ապա, ան իր ուսումը շարունակած է «Arab Academy for Science and Technology» հաստատութեան մէջ Եւ 2008-ին տիրացած B.A. աստիճանին՝ ճարտարապետութեան Եւ շրջապատի ձեւաւորումի մարզերէն ներս: 2008-2009 տարիներուն, նոյն հաստատութեան մէջ, շնորհալի օրիորդը Վարած է ուսուցիչի օգնականի պաշ-



տոն, առաջնորդելով ուսանողները իրենց ճարտարապետական ծրագրումներուն պատրաստութեան մէջ: Նոյն շրջանին, ան մասնակցած է Գահիրեի համալսարանի կազմակերպած ուսանողական ճարտարապետական միցոյթին Եւ ստացած՝ պատույ գևահատանը:

Ան իր ուսանողութեան տարիներուն, ամառնային փորձառական ծրագիրներ անցուցած է ճարտարապետական հիմնարկութիւններու մօտ, իր մասնակցութիւնը բերելով բնակելի նոր թաղամասերու յատակագծման, նոր բնակարաններ կառուցելու ծրագրման Եւ զանազան վայրերու վերականգման աշխատանքներուն:

Զերոմօրէն կը շնորհաւորենք Օր. Ալայիս Միջայելեանը իր ծեռք բերած պատուաբեր արդիւնքներուն համար Եւ կը մաղթենք նորանոր յաջողութիւններ:

Մեր շնորհաւորանքները նաեւ իր ծնողներուն:

Թրգմ. Ա.Ճ.

## Ս. ԹԵՐԵԶԱ ԱԿՈՒՄԲԵՐ ՅԱՂՋԱԿԱՆ՝ ԳԱՀԻՐԵՒՄ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԻ ՎԵՐԵՐԱՆՆԵՐՈՒ ԵՒ 13 ՏԱՐԵԿԱՆԻ ՎԵՐ ՏԴՈՅՑ ՖՈՒԹՓՈԼԻ ԶՈՅԳ ՄՐՑԱ- ՏԱՐ-ՔԵՐՈՒՆ

Գահիրեի ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԻ կազմակերպած վեթերաններու Եւ 13 տարեկաննեն վար տղոց ֆութպոլի զոյգ մրցաշարքերը սկսան 31 Յունիար 2012-ին Եւ աւարտեցան 12 Փետրուարին: Կիրակի օր, աւարտական մրցումներուն ներկայ էին մասնակցող ակումբներէն անդամներ, ծնողներ Եւ համակիրներ: Զոյգ մրցաշարքերէն իւրաքանչիւրին մասնակցած էին 10 խումբեր: 13 տարեկաննեն վար մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերած էին ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐ, ՀՄԸՄ Արարատ, Ս. Թերեզայի Ա Եւ Բ խումբերը, «Արտ-Էլ-Կոլֆ», «Էլ-Տար», «Մալաք» Եւ «Չեյթուն» խումբերը, որոնց վրայ վեթերաններուն պարագային աւելցած էին նաեւ «ՀՕԾ»ի Եւ «PATRONAGE»ի խումբերը:

Օրուան մեծագոյն յաղթականն էր Ս. Թերեզայի 13 տարեկաննեն վար մրցաշարքին, Ս. Թերեզայի Ա խումբը յաղթեց նոյն ակումբի Բ



խումբին, որ կիսաւարտական մրցումին յաղթած էր ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի կրտսերներուն, մինչ վեթերաններու մրցաշարքի աւարտականին, Ս. Թերեզայի երեցներու Ա խումբը յաղթեց «Մալաք»ի՝ 2-0 արդիւնքով Եւ այսպիսով տիրացաւ ախոյեանութեան տիտղոսին:

Թրգմ. Ա.Ճ.



## ԳԱՀԻՐԷՒՄ ՀՄԼԾ ՆՈՒՊԱՐԻ ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱԶԱՐԸ

Կիրակի, 1 Ապրիլ 2012-ին, Ծաղկազարդի օրը, տեղի ունեցաւ Գահիրեի ՀՄԼԾ ՆՈՒՊԱՐԻ աւանդական պազարը: Գեղեցկօրէն զարդարած սրահին մեջ, սեղաններու վրայ՝ աւանդական չեղուկին կողքին, ճաշակով ցուցադրուած էին ախորժաբեր անուշեղները, գոյնզգոյն հաւկիթներ, տոնին յատուկ քաղցրաւենիներով լեցուն կողովներ, տուրմէ հաւկիթներ, ճագարներ եւ այլն: Չեին մոռցուած նաեւ հայկական աւանդական զանազան ուտեստեղները՝ ինչպէս թօփիկ, ապուխտ, լահմածին, քուպեպա, երշիկ եւ այլն: Այս համադամ ուտելիքներուն կողքին, կային նաեւ Զատկուան այլազան զարդարանքներ, տևային օգտակար պիտոյքներ, ծածկոցներ եւ այլն:

Տիկնաց Յանձնախումբի ժրաշան անդամուիհները, շաբաթներով տքնաշան աշխատանք կատարած էին, պատրաստելու համար այս բացառիկ պազարը՝ որ բաց մնաց մինչեւ երեկոյեան առաջին ժամերը: Զակառակ օրուան անսպաստ, փոշոտ օրին, մոտ 250 հոգի ներկայ եղան եւ քաջալերեցին սոյն ծերևարկը:

Ծնորհաւորելի է Տիկնաց Յանձնախումբի ազնիւ անդամուիհներուն տարած այս օգտաշատ աշխատանքը:



Վարձքը կատար բոլորին:

Թրգմ. Ա. Ճ.

## ԳԱՀԻՐԷՒՄ ՀՄԼԾ ՆՈՒՊԱՐԻ 13 ՏԱՐԵԿԱՆԵՆ ՎԱՐ ՖՈՒԹ-ԳՈ- ԼԻ ԽՈՒՄԲԸ Յ-ՐԴ ԿԲ ՀԱՆԴԻՍԱՆԱՅ «ՊԱՕԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑԱՇԱՐ-ՔԻՆ

Գահիրեի ՀՄԼԾ ՆՈՒՊԱՐի 13 տարեկանեն վար ֆութպոլի խումբը 3-րդ հանդիսացաւ Յունական «ՊԱՕԿ» ակումբի կազմակերպած ֆութպոլի մրցաշարքին, խլելով պոնձեայ մետալը: Սոյն մրցաշարքին, որ տեղի ունեցած է 15 Մարտին 1 Ապրիլ 2012, մասնակցած են 8 խումբեր: Առաջին մրցումին ՀՄԼԾ ՆՈՒՊԱՐի խումբը յաղթեց «ՊԱՕԿ»ի՝ 5-1 արդիւնքով, սակայն յաղթուեցաւ Ս. Թերեզայի Բ խումբին՝ 2-3 եւ ՀՄԼԾ Արարատին՝ 2-3, ինչպէս նաեւ Ս. Թերեզայի Ա խումբին 3-6 արդիւնքներով, ապա յաղթեց «Էլ-Տար»ի Բ եւ Ա խումբերուն՝ 3-2 եւ 5-4 եւ Ս. Թերեզայի Գ խումբին՝ 6-3 արդիւնքներով:

Մրցաշարքին մասնակցած են ՀՄԼԾ Արարատի, Գահիրեի ՀՄԼԾ ՆՈՒՊԱՐի, Ս. Թերեզայի Ա, Բ եւ Գ խումբերը, «Էլ-Տար»ի Ա եւ Բ եւ անշուշտ հիւրընկալող «ՊԱՕԿ»ի խումբերը:



ՀՄԼԾ ՆՈՒՊԱՐի մարզիչն է «Captain Dorry», իսկ պատասխանատուն՝ Արմեն Պալթայեան:

Թրգմ. Ա. Ճ.



## ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ ԱԽՈՅՑԵԱՆ ԳԱՀԻՐԷՒ ՀՄՋՄ ՆՈՒՊԱՐԻ 2012-Ի ԳՆԴԱՄՈՒԴԻ ՄՐՅԱՇԱՐՔԻՆ

Կիրակի, 12 Փետրուար 2012-ին, Գահիրէի ՀՄՋՄ ՆՈՒՊԱՐԻ կազմակերպած գնդամուղի մրցաշարքի աւարտական մրցումին, բարձր մակարդակի հետաքրքրաշարժ խաղարկութեան մը ետք, ախոյեան հանդիսացաւ Արմեն Վարժապետեան, 4-2 արդիւնքով պարտութեան մատնելով Վազգեն Մովսեսեանը: Մրցումին սկիզբը 0-2 արդիւնքով պարտուելէ յետոյ, Արմեն հրաշալի վերելք մը արձանագրեց ու տարաւ գնդամուղի մրցաշարքերուն իր 5-րդ յաղթանակը, ապացուցելով իր կարողութիւնը որպես ախոյեսութեան լաւագոյն խաղացողը: Մրցումին բոլոր հանգրուաններուն, ան խաղաց վճռականութեամբ, ինքնավատահ՝ իր վարդապետութեան եւ փորձառութեան վրայ: Միւս կողմէ, Վազգեն Մովսեսեան՝ որ մեծ հմտութիւն եւ տաղանդ ցուցաբերեց, շատ մօտ էր ախոյեանութեան տիտղոսին



տիրանալու, մասաւանդ երրորդ խաղարկութեան, երբ ապահովեց իր զօրեղ 2-0 յաղթանակը:

Մինչեւ աւարտական, Արմեն Վարժապետեան իր ուղին հարթած էր յաջորդաբար պարտութեան մատնելով Վիգեն ճիզմենեանը 3-1, Մայք Նապիլը 3-0 եւ Վահե Վարժապետեանը 3-2, միևնույն Վազգեն Մովսեսեան յաղթած էր ճործ Սիմոնեանի 3-1, Քրայք Տրդատեանի 3-1, Նուապար Գույումճեանի 3-0 եւ Եղիսարի Եղիսուֆի 3-0:

ՀՄՋՄ ՆՈՒՊԱՐԻ գնդամուղի մըրցաշարքերու ախոյեսութիւններու ծիրէն ներս, Արմենի հինգ յաղթանակներուն կողքին, Գեորգ Սագայեան ախոյեան հանդիսացած է չորս անգամ, իսկ Յակոբ Գալեշեան՝ երեք:

Մրցաշարքին բաժակը նուիրուած էր Տիար Ժիրայր Տրդատեան:

Թրգմ. Ա. Ճ.



# ԱՆԴԱՄԱԿԱՆ

## ԾՆՈՒՆԴ



Փետրուար 9-ին, իր ծնունդով Ալեքսանտրը հրճուանքով եւ ուրախութեամբ լեցուց սրտերը իր ծնողքին՝ Տէր եւ Տիկին Ժան-Փիեռ եւ Գարին Աւագեաններուն, մեծ ծնողներուն՝ Տէր եւ Տիկին Ժորժ եւ Ռոզիկ Աւագեաններուն ու Տէր եւ Տիկին Միշաք եւ Վարդուիի Լեյլեկեաններուն, մեծ-մեծ ծնողներուն՝ Տիկին Նուարդ Աւագեանի, Տիկին Ալիս Թէմիզճեանի եւ Տիկին Մարի Նշանեանի, ինչպէս նաեւ հարազատներուն:

**Կը շնորհաւորենք նորածինին ծնունդը եւ արեւշատ օրեր կը մաղթենք անոր:**

Ուրախութեամբ կը տեղեկացնենք, թէ 10 Ապրիլ 2012-ին, լոյս աշխարհ եկաւ Տէր եւ Տիկին Փիեռ եւ Ռուբինա Նորարեւեաններու առջինեկ զաւակը՝ Ալեքսան, մեծ բերկրանք պատճառելով ծնողներուն:

**Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ ծնողքը, մեծ ծնողները՝ Տէր եւ Տիկին ճորճ Նորարեւեանք ու Տէր եւ Տիկին Գալուստ Ավանեանք, ինչպէս նաեւ մեծ-մեծ ծնողքը եւ բոլոր հարազատները: Իսկ նորածինին կը մաղթէ առողջ, երջանիկ եւ իմաստալից կեանք մը:**

«Տ»

## ԱՄՈՒՆՈՒԹԻՒՆ



Հաճոյքով կ'արձանագրենք ամուսնութեան աւետիսը Գահիրեի ՀՍԸՍ ՆՈՒՊԱՐԻ պասբեթպոլի երեց տղոց առաջին խումբի մարզիկներէն Արմեն Վարժապետեանի ընդ Օր. Վերոնիկա Պերևարտի:

Զոյգին Ս. Պատրի խորհուրդը տեղի ունեցաւ Կիրակի, 15 Ապրիլ 2012-ին, Գահիրեի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, կնքահայրութեամբ Տիար Կարո Վարժապետեանի:

**Մեր ջերմ շնորհաւորութիւնները նորապսակներուն՝ Տէր եւ Տիկին Վահե Վարժապետեանի եւ Տէր եւ Տիկին Խուան Գարլու Պերևարտի, մեծ մօր՝ Տիկին Անուշ Պալաեանի եւ անոնց բոլոր հարազատներուն:**

**Նորապսակներուն կը մաղթենք սիրով ու խիստով լեցուն կեանք մը:**  
«Տ»

## ՄԱՅԱԳՐՈՒԹԻՒՆ



Խոր ցաւով կ'արձանագրենք մահը՝ ՀԲԸՍ-ի Գահիրեի Մասնաճիւղի Երկարամեայ անդամ Սարգիս Խաչերեանի, որ պատահեցաւ Չորեքշաբթի, 14 Մարտ 2012-ին:

Հանգուցեալը հայրն էր «Տեղեկատու»-ի նախկին աշխատակցուիի եւ համակարգչային շարող Տոքթ. Արփի Խաչերեանի:

**«Տեղեկատու» իր խորին վշտակցութիւնը կը յայտնէ ողբացեալին այրիին՝ Տիկին Արաքսի Խաչերեանի, դստեր, քրոջ եւ սգակիր բոլոր պարագաներուն:**

